


Ա. Բաբեկանչիկ



Տպարան Յ. Մարտիրոսյանցի

1999

15. April

ԼՈՅԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՊԱՐՄԱՆԱՏԵՐ Յ. ՄԱՐՏԻՐՈՍԵԿՆՅԵՐ

ԾՈՑԻ ԵՐԳԱՐԱՆ

ԳՈՐԾՈՎԱԾՈՒ ԳՈՐԾԱԾԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ

Михаилъ Белларсъ
РОГОНЦОВЪ.

Ф 0 1 0 4 6 8

Կ. ՏԵՐ-ԴԱՒԹԵԱՆՑ



ԹԻՖԼԻՍ

ՏՊԱՐԱՆ Յ. ՄԱՐՏԻՐՈՍԻՆԻՑԻ
ՏՐԵԼԵԿԵՐ ՓՈՂ. 5

ՕՐԵԼԱՅՆ ՓՈՂՈՑ, 5

1882

ФОРОНЦОВЪ.

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Ի՞նչն է գերութեան մէջ տառապողի
միսիթարը՝ Հայլենիք վերադարձի երգը:
Ի՞նչն է ծերութեան և այլ պատահարների
ժամանակ մարդուս ոյժ տուողը և նորա
ընկերը՝ լուսադրական երգը: Ի՞նչն է իւր
սիրելեաց մահուան պատճառաւ սրտերի
աղեխարշ մորմոքը զովացնողը՝ ապագայ
կենաց երգը: Ի՞նչն է պատերազմների
դաշտում հազար ու բիւր մարդոց ուրախ
ու զուարժ յառաջ մղողը կրակի ու բացի
մէջ՝ տէրութեան փառաց և պատու
երգը: Ի՞նչն է հասարակաց սեղանի մա-
յելացնողը ու համեմողը՝ ուրախական
երգը: Ի՞նչն է ամենի տան և բուրք,
վսստակաւորի հանգուցիչ թափն ու գմբ-
սակը՝ ըստ պատշաճի երգը: Ի՞նչն է Աս-
տուծոյ տան աղօթաւորաց սրտերի ու
մտքերի վերաթռուցիկ շարժը՝ հոգեպա-
րար երգը: Ի՞նչն է վերջապէս ընդհա-
նուր մարդկութեան սէրը միշտ վառ և բոր-
բոք պահողն առ Աստուծած՝ ոգեզմալ երգը:

Дозволено цензурою. Тифлисъ. 16 Января 1882 г.

Типографія И. Мартirosianца, Орбеліан. ул., д. № 5

42053-60

ԴԲ 2057

Ահա սոյն այս երգերի բարերար գըր-
դիուր շարժեց ինձ, որ տմեն տեսակ ա-
մենագործածական ընտիր երգերից կաղ-
մեցի սոյն փոքրիկ «Ծոցի երգարանը»,
միայն այնպիսի դիրք տալով սորան, որ
յարմար լինի սրտին մօտը և ծոցին մօտ
պահել. այս պատճառաւ և անուանեցի
«Ծոցապահիկ» կամ «Ծոցի երգարան»:

Այս Ծոցի երգարանի կամ Ծոցապա-
հիկ երգերի ժողովածուն լոյս աշխարհ
տեսաւ տպարանատէր պ. Յովհաննէս
Մարտիրոսեանցի նիւթական օժանդակու-
թեամբ, ընտիր թղթի վերայ, գեղեցիկ
տպագրութեամբ, որին և մատուցանում
եմ իմ խորին շնորհակալութիւնը:

ԿՈ.ՄՍԱԼՐ ՏԵՐ-ԳՈՒԹԵԱՆՑ

ԵՐԳ ՄԵՌԱՆՈՂ ՀԱՅՐԵՆԱԿԱՐԻ

Ազնէւ ընկեր, մեռանում եմ,

Բայց հանգիստ եմ ես հոգով.

Իմ թշնամիքս ես օրհնում եմ,—

Օրհնում եմ քեզ Աստուծով:

Հեռանում եմ, անգին ընկեր,

Զգնահատած ոչ ոքց,

Բայց հաւասուեաւ անձնանըւէր

Ազգիս մշակ կհաշուեմ:

Ազնէւ ընկեր, չը մոռանաս.

Անդաւաճան, ջերմ սիրով

Ես սիրել եմ իմ հայրենիք,—

Գնա և դու նոյն շաւզով:

Խեղձութենը հայոց ազգի

Կարեկցաբար մտածիր.

Ուկէ գրքուկն եղիշէն

Քաջ առաջնորդ քեզ ընտրիք:

Այնուեղ սուրբ կրօն, ազգ միաբան

Ազատ կամքով ու խեղձով.

Ալնտեղ Վարդան, անժահ Վարդան,
Խը խնկելի Քաջերով:
Հայրենիք, — սեղան սրբութեան —
Ես Ասուծոյ առաջի
Շատ կ'աղաւնմ, շատ կ'արտասունմ,
Որ ծագէ քեզ նոր արև:
Իմ մտերիմ, մահը մօտ է,
Բայց հանգիստ եմ ես հոգով.
Որովհետեւ խեղճս արդար է,
Ճշմարտութեան չառագով:

Ս. Շահում իշխան:

Ա. Ն Զ Բ Ե Կ

Անձրե, անձրե՝ ցած արի,
Բըսցնւը ցորեն ու գարի,
Բըսցնւը ծաղիկ, կանանչ խոռ,
Աւելի փոշի, մաքրէ օդ:
Անձրե, անձրե՝ ցած արի:
Գալրդ ամենուս բարի:

Ա. Ն Ի Ք Ա. Դ. Ա. Ք

Անի քաղաք նստեր՝ կուլայ,
Զը կայ ըսող՝ մի լա, մի լա:
Կրսես՝ քիչ է. լժող մնայ՝ լա.
Ա. լո, Էրբ լսեմ՝ մի լա մի լա:
Շատ ցաւերով կ'այրիմ՝ տապիմ,
Չունիմ մէկ մարդ հաւատարիմ,
Որ լսդաւոյս գայ՝ մօտենայ,
Ճէ չէ ըսէ մի լա, մի լա:
Ա. լո, Հայ աղայ, խղճան ինձի,
Տես թէ քո Անին բնչպէս է,
Ճերիք՝ ես յամ, դու չգլթաս.
Չէ քո Անին ափսոս է:

Ա. լո վախով օրելս անցաւ,
Լալէն աչքերս կուրացաւ,
Որբ մնայն ինձ վիճակեցաւ,
Բախտս րնաւ զիս մոռացաւ.
Կորուսեր եմ թագաւորներ,
Ժողովեր եմ գլխուս քու բուեր,
Որք միշտ կ'երգեն «Անին անցաւ,
Անին անտէր աւերեցաւ:»
Անին եմ շատ մարդաբնակ,
Մնացեր եմ դառն աւերակ.
Իմ լացն՝ իմ կոծն իմ աղաղակ՝
Անտէր որբերու նմանակ:

Երեմն էի շատ աննման
Հայոց քաղաք արեւելեան,
Աւերեր եմ սեփահատակ,
Նստել՝ կուլամ ես ծիայնակ:
Եկար, աեսար, դարձեր՝ կերթաս.
Լալով կ'սես, «բարեաւ քառ»
Աստուած սիրես չ'մոռանաս,
Մասիս սարին երբ ժօտենաս,
Բաես իմ քաջ Արարատին.
«Նորեք՝ իւս չա ու իեղա՛ Անի»,
Կըաչ, Երբ աւետիք կ'տաս,
Թէ՝ «ի՛ Անի, հերիւ է չառ»:

Աղջուանդը Վ. Արտարէտին:

Ե Ր Գ

Սառւմես գիմացիք՝ ո՞նց գիմանամ՝ մի՛ թէ ես և մ՝ քար՝
Գարդիս արա մհկ հար,
Կիանքս մաշել ես լոլորպին՝ ամենը խոպան՝
Էս ցաւըն է զժուար:
Խոքան նեղութիւն ինձի մի՛ տար անողորմաբար,
Ո՛վ դու իմ սիրահար:

Ե՛կ, ոէր իմ աղնիւ, աղազումեմ, խղճան խղճալոյս՝
Տժեր բաւականին յոյս
Ողորմութիւն արա աղքատիս՝ քաշի մօտըդ տար՝
Տանջիլ մի՛ չարաչար (շատ՝
Վախտ որսոտումս, վախտ ամսումս, վախտ մթնումս
Անձրեումս կաթ կաթ:
Խոցուած սրախ նշան է գրել՝ ունքիդ անեղը՝
Դու իմ հար ու գեղը:
Աւրիշների հետ ման դալը՝ քեզ աղախ ես արել՝
Ինձի եադ ես արել,
Ես իմ ըազդիցի եմ գանգատաւոր միշտ և մուզարար՝
Ինձ չէ տալիս գաղար:
Յաւըդ ինձ ես տալիս, աւրիշներին քայլցր խօսքերը՝
Ինձ ի՞ս ա քու խերդ:
Ինձնից տւելի, ասա տեսնեմ, էլ ո՞լ ա տէրդ:
Դու քու գարդերդ լաւ զիտես՝ լոեղջ Աղամ Աղբար՝
Խալիբն բնէ ա խօսքար:
Աւբար Արահ:

ԵՐԳ ԲԱՏ ԵՊԱՆԱԿԻՆ

„Какъ у нашихъ у воротъ
стоитъ озеро воды . . .“

Ահա, մեր տան տուաջին
Զբովլ լիքը մի լիձ կայ,
Տրտ լի լս, տրտ լի լս,
Զբովլ լիքը մի լիձ կայ:

Փեսայացոն ձին բերեց
Մեր գրան մօտ ջուր տուեց:
Տրտ լի լս, տրտ լի լս,
Մեր գրան մօտ ջուր տուեց:

Փայտեց կրակեց իր ձիուն,
Խընդրեց աղջրկան սիրուն:
Տրտ լի լս, տրտ լի լս,
Խընդրեց աղջրկան սիրուն:

«Սիրուն աղջիկ, իմ հոգի,
Խընդրեմ նրժոյդ ձիս պահի:
Տրտ լի լս, տրտ լի լս,
Խընդրեմ նրժոյդ ձիս պահի:

Խընդրեմ նրժոյդ ձիս պահի,
Նրժոյդս հազարներ արժի:
Տրտ լի լս, տրտ լի լս,
Նրժոյդս հազարներ արժի:

Որ չը պոկի իւր սահճը,
Որ չը կոտրե իւր թամբը:
Տրտ լի լս, տրտ լի լս,
Որ չը կոտրե իւր թամբը»:

Թարգման. Ա. Տէր-Դաշնեան:

ՀԱՅԵՐՈՒՄ ԸԱՂՋԱՆՔԻ

Ա. ինչապէս կուզեմ տեսնել մեր Հային
Ազատ, ապահով, կրթեալ, ինքնագոյն,
Ամէն հայի տուն - գրսախտ երկնալին . . .
Լոկ այդ բանն ինձնից ջուզենար մէկ գոչ:

Ա. ինչապէս կուզեմ տեսնել Հայաստան
Մի օր ազատուած թրջնամու ձեռքէն,
Հայի երկեսը - հայի սեպհական . . .
Լոկ այդ շիբաժնէր ինձ իմ կոպէկէն:

Ա. ինչապէս կուզեմ, որ մեր Հայերուն
Արծարծուէր սէրը ուսման, գիտութեան,
Հայի մէջ չի մնար մի Հատիկ անուռ . . .
Լոկ հեռի ինձնից թուզթ սոսրապըռութեան:
Ա. ինչապէս կուզեմ, որ Հայ պատանիք
Դէպ Համալսարան խըմբով վագէին,

Եւ Զուիցերիա երթար հայ աղջիկ . . .
Լոկ ինձնից նոքա կօսէկ չուզէին:

Ա՛լս, Ենչափէս կուզեմ, որ հայք երկերն
ձեմարտն, դպրոց, գրատուն ունենար,
Ունենար թատրոն և շատ լըրագիր . . .
Լոկ նա ինձ փողի անունը չխտար:

Ա՛լս, Ենչափէս կուզեմ, որ մեր Զէվթունցին
Միթռապլեօզ, շասոյ, ոքմբկէն ունենար,
Զարդ ու բուրդ անէր Քուրդ ու Զէրքէզին . . .
Լոկ ինձնից գէնքի նա փող չուզենար:

Երբ մեր հայրենին հրաշքով ազատուէր,
Մերոնք էլ ազատ կեանք-օր վարէին,
Ա՛լս, Ենչափէս, Ենչափէս լաւ բան կը լինէր,
Երբ հայք ինձ իրանց եշխան ընտրէին:

Գոհուս-Քուլիդա:

Ո՞Վ ՆԱՀԱՏԱԿՈՒԵՑ

Այն, էլ անհնար էր միասին տալրել
Զեռք ձեռքի տուած.
Ընտանելան սուրբ կեանք վայելել,
Սրտիս խորքումն ցաւերն պահած՝
«Մնացիր բարեաւ» պէտք էր քեզ ասած:

Դու հեկեկանքով մազերդ էիր պոկում,
Ես անարտասունք արձանի նժան կանգնած,
Էլ քեզ էի մխիթարում, ցաւերդ սփոփում,
Նազելուդ սէրն սրտումս պահած,
Հոգւոյս հատորից պէտք էր հեռացած:

Տարիներն շատ արագ թռան,
Նոր կեանքն ու բախտն քեզ մխիթարեց,
Նոր սիրոյն տուիր դու քեզ անպայման,
Զքնաղ երեսդ նոր լոյսով ծածկուեց,
Թարմացած սիրտ նոր սիրով վառուեց:

Բայց այն ըուպէն, որ մեզ բաժանեց,
Մեր Ճանապարհն յաջ ու ձախ գցեց,
Կոտրած սիրտս էլ նորից չը սիրեց,
Կեանքն ու աշխատանքն իմ աչքից գցեց:
Ասմ ինձ, խնդրեմ, ով աւել տանջումը:

Ո՞վ նահատակուեց:

Գ. Գոհուս-Քուլիդա:

ԱՌԱԽՈՏԵԱՆ ԵՐՊ ՇԻՆԱԿԱՆԱՅ

Այ մարդ՝ այսօր շատ քընեցար, նընջեցին,
Առաւոտեան հով ժամանակն անցուցիր.
Արեգակը ծովի ծալքէն ծագեցաւ,
Զերմութիւնը ձորն ու դաշտը փրառուեցաւ:

Բնկերներդ վաղ արտերը գնացին,
Յորեն, գարին գերանդիով հընձեցին,
Խուրծ կապեցին, բարդ բարդեցին գաշտումը,
Նստան հանդիւլ կազնիներու հովումը:

Այ ծարդ՝ վեր-կաց սառը ջրով լուացիթ,
Գուլու կապէ, գերանդիով մու զաշտ հատիր,
Քանի հով է հունձրդ արմ արտումըդ,
Հունձրդ հընձէ, մի ծուլանար դործումըդ:

Հունձրդ կապէ, բարդը բարդէ, տուն արի,
Հանգստացիթ, երբ քո հունձրդ կատարի,
Բեր գերանդիով, կալի պատին քո տանը,
Ես իրիկուան կը պատրաստեմ սեղանը:

Այ ծարդ՝ հերեք ինչ որ այսօր քընեցար,
Սչքըդ մէկ բաց, անս թէ մըչափ ուշացար.
Մեր գրացին վաղ անցկացաւ կամուրջէն,
Վաղ լըսել է մեր գըզիքը ձախնելէն:

Ինչ ես պառկել, ինչ ես քընել, սիբական,
Սրեգական շոզը հասաւ մեր զըստն.
Մի ծուլանար, ժամանակւ խնայէ,
Այն ախտի մեզ բոլոր ձմեռը կերակը:

Ո. Տ.-Գ. Պատմանէան:

Ո Կ Ս Ա Ռ Ո Դ.

(Թարդ մանութիւն Գերմանիկութիւն).

Այն թիչ ազգ է, այն թիչ ցեղ է,
Ու միշտ անկախ է,
Ուոյ տունը ամեն տեղ է,
Խ անփող ուրախ է.
Ուսանողն է այն զըւարթ մարզը,
Կենաց քէֆն է նորա ցանկացած րանը:
Այն ով է արե ծագելիս
Ինքն էլ զարթնում է,
Ու քաղցր ձայնով երգելիս
Փողոցներ չափում է: Ուսանողն է, և այն:

Ով երեք սէրեց չի վախում
Ու միշտ հարս ունի,
Եւ իր անձոխ, անպերճ կետնքում
Դարդ ու հոգս չունի: Ուսանողն է և այն:
Ով է միշտ առաջին կրովում
Հայրենեաց համար,
Փայլուն գինին շիշով կոնծում
Ուրախ, բայց արդար: Ուսանողն է և այն:
Եզրարդ՝ դուք որ այն աղջիցն էք,
Գինին պատուեցէք,

Ուսանողական պատիւը
Հաստատ պահեցէք:

Իրաւ մենք ենք այն զբարի տպառ
Կենաց քէֆն է ամենուս գանկացած:

$\mathfrak{P}_1, \mathfrak{S}_1, \mathfrak{Q}_1, \mathfrak{Q}_{\text{max}}$

Առաւտօնեան քազցը և անոյշ հովերը
Մերձեալ հրնչեն մեղծով թշփոցդ քովերն
Արդ ծածանին աշացս լցեալ ծովերն.
Բացիս, բացիս, իմ կարմիր վարդ աննըման
Գեղըրդ նըման արեգական վառվառման,
Քանի ոզբառ նոր ՚ի նորոյ խոցոտիմ,
Ըզփայլուն գեղդ ՚ի միտ բերեալ բոցոտիմ,
Յորդ արտասուօք՝ ցայդ և ցերեկ թացոտիմ.
Բառնո, և ասն.

Ջմեռն էանց՝ ես քեզ կարօտ մնացի,
Այժմ, տապիմ որպէս ՚ի հութ հընոցի,
Քեզ շատ օրեր՝ ես ՚ի ձեռաց գընացի:
Բացիք, և այլն:
Տեսեալ զծաղկունս՝ զամէնն ինձ փուշ վար-
կանեմ,
Թեւք բախեալ՝ զսիրտ իմ քնչոցը Հարկանեմ

Ըզգաւ սըստիս՝ ահա քեզ յուշ արկանեմ:
Բացիս, և այլն:
Արքայաբանն իւլգանգիոյ մեծ շինե,
Տեղ և բընակ յարմարեալ քեզ յարկ շինե
Նաւակատեօք՝ յիշատակ քո յար տօնի:
Բացիս, և այլն:

Պէտքնս վարդ. Դադանցի:

ԵՐԳ Ա.Պ.ՕԹԱԿԱՆ Ի ԴԵՄՍ ՍՐԲՈՅ
ԵՐԵՐԴՈՒԹԵԱՆ, ԵՒ ԻՄՐԱՔԱՆՉԻՒՐՈՅ
ԴԻՄԻ ԵՐԵՐԴՈՒԹԵԱՆՆ Ա.Պ.Ծ.ԶՈՒԿԻ

Առաւոտ լուսոյ, արեգակն արդար, առ իս
լոյս ծագենա: Դամումն է հօրէ, բղխեա ՚ի հոգւոյս, բան
քեզ ՚ի հաջոյս: Հանձնան ողորմութեան, գանձիզ ծածկելոյ,
գըտով զիս արա: Ողորմութեան, դաւանողիս բաց, դա-
սեցո վերնոցն: Մըսեակ միութիւն, եղելոց խնամող, և ինձ
ողորմեա:

Զարթեթ Տէր յօդնել, զարթն ըգլթը բեալս,
 զուարթնոց նմանել:
 Եղ հայր անըսկիզբն, էակեց որդի, է միշտ
 սուրբ հոգի:
 Ընկալ զիս գթած, ընկալ ոզոքմած, ընկալ
 մարդատէլ:
 Թագաւոր փառաց, թողութեանց արագ, թող
 ինձ զյանցանս:
 Ֆողովող բարեաց, ժողովեա և զիս, ժողովս
 անդքանիաց:
 Ի քէն Տէր հայցեմ, ի մարդասիսէտ, ինձ
 բըժըկութիւն:
 Լեր կեանք մեռելոյս, լոյս խաւարելոյս, լու-
 ճանող ցաւոյս:
 Խորհըսդոց գետոյ, խաւարիս շնորհեա խոր-
 հուրդ լուսաւոյ:
 Նընունդ հօր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ,
 ծագեա լոյս փառաց:
 Կենարար փրկէչ, կեցո զմեռեալս, կանգնեա
 ըգգութեալս:
 Հաստեա հաւատով, հաստատեա յուսով, հիմ-
 նեցո սիրով:
 Զայնիւս ազաշեմ, ձեռօքս պաղատիմ, ձեր
 բարեաց շնորհեա:
 Դամբարամբ լուսոյ, զեկավար ձարաս, զո-
 ղեալս տօրացո:

Ճառագալթ վասոաց, Խանասարչ ինձ ցոյց,
 Ճեպել ՚ի յերկինս:
 Միածինը հօր, մոլի զիս յառագաստ, մա-
 քուր հարսանեացդ:
 Յոր ժամ գաս փառօք, յահագին աւուրն, յի-
 շեա զիս Քըլիսոս:
 Նորոգող հնութեանց, նորոգեա և զիս, նորոգ
 զարդարեմ:
 Շնորհաստու բարեաց, շնորհեա զքաւութիւն,
 շնորհեա զթողութիւն:
 Ուրախացո Տէր ոգւոյս փրկութեամբ, ոյք
 վանն եմ ՚ի սուր:
 Զար մշակողին, չար սերմանց նորին, չորացո
 գովառուցին:
 Պարգելէ բարեաց, պարգեեա իմոց պար-
 աեացս թողութիւն:
 Ջուր շնորհեա աչացս, ջերմ հեղու զարտօսու,
 ջրնջել զյանցանս:
 Ուետինը քազցու, ուամ ոգւոյս աբրո, ուահ
 ցոյց ինձ լուսոյ:
 Սէր անուն Ցիսուս, սիրով քով Ճմլեա սիրս
 իմ քարեղէն:
 Վասըն գրլութեան, վասն ողորմութեան,
 վերըստին կեցո:
 Տենչալւոյդ տեսլեամբ տուր ինձ յագենալ,
 Տէր Ցիսուս Քըլիսոս:

Բարունդ երկնաւոր, սոտեա զաշակերտս, սա-
մից երկնայնոց:
Յօղ արեան քոյ Տէր, ցօղեա ՚ի հոգիս, ցըն-
ծասցէ անձն իմ:
Իւծեալո մեզօք, վիւծեալ աղաչեմ, վիւսել
ինձ բարիս:
Փըթիւ բոլորից, մութա զիս վրիկել մործու-
թեանց մեզաց:
Քաւիւ յանցանաց, քաւեա զօրհնարանս քեզ
երգել ըզփառս:
Նէրուն Կըշյէցէ

Ն Կ Ա Ր Ի Զ

Ակնապիշ, անձայն, խորհուրդ ձակատիդ,
Պատանի ուր ես մտքով մոլորած.
Ներկ ու վրձիններ ցիր ցան առաջիդ,
Վըշեայ կտաւը քու հանդէպ վրուած:

Շուռ տներ աշերքդ, նայէ դէս ու դէն,
Տիս, քեզ ծաղրում է անմիտ ամրոխը,
Զարթիր, սիրելի, այդ անուշ քընէն,
Գոնէ մի անգամ հանէ քու ոխը:

Բայց գու ներում ես նոցա վեհ հոգւով,
Խուլ ես աշխարհի ունայն շըշուկին . . .
Յանկարծ աշերքդ վալւեց սուրբ շնորհքով,
Հրսկալի սիրազդ թընդաց խիստ ուժգին:
Առիւ վրձինը, թաց-արիւ ներկով,
Շունչ տութիս անշունչ կոսիտ կըտաւին,
Երկնից խորհուրդը մեկնեցաւ քեզմով.
Քեզ անկարելին անյայտ է բնաւին:
Սէր, ատելութիւն, հանձար, բարկութիւն
Տութիս պատկերին մատիդ շարժուածով,
Ինչ որ չի յայտնեց ճարտարի լեզուն՝
Դու պարզ յայտնեցիր անձայն խօսուածով:
Ապշեց ամբոխը, վագեց, յառաջեց
Քու կենդանագիր պատկերի գիմաց,
Ծնկաչոք զմուռս ու հալուէ խընկեց,
Գոչեց մեծաձայն՝ «Գա է իմ Աստուած»:

Բայց, միս քու անքուն ժամեցու ձեգը
Քանի մի արծաթ հազիւ գին դըին.
Ատեղծօղը գարձար քո խեղձ խըրձիթը,
Ակես շարեցին շուրջ քու պատկերին:

Գոհանա-Բոլելուած:

ԱԱՂ. ԾՆՆԴԵԱՆ

Այսօր տօն է ծնընդեան, աւետիս.
Տեառն մերոյ և յատնութեան, աւետիս:
Այսօր արևն արդաբութեան, աւետիս.
Երեցաւ ՚ի մէջ մարդկան, աւետիս:
Այսօր սուբք կրյան անապական, աւետիս.
Ծնաւ երեր զանմահ արքայն, աւետիս:
Այսօր հսեղակը յերկնից իջան, աւետիս:
Ընդ մեզ օշչնեն զանմահ արքայն, աւետիս:
Այսօր դրժողքըն սարսեցան, աւետիս.
Գունդք զիւաց յոյժ արտմեցան. աւետիս:
Այսօր շարքն կարկեցան, աւետիս.
Եւ աղամեանքն ուրախացան, աւետիս:
Ասող մի պայծառ և պատուական, աւետիս.
Երեցաւ ՚ի Հընդըստան, աւետիս:
Մէծ թագաւորք ժողովեցան, աւետիս.
Յոլով զպիք և շատ եշխանք, աւետիս:
Զաստղն տեսին և զարժացան, աւետիս.
Շատ քննեցին և շիմացան, աւետիս:
Մոլոչս արք տես ըզսինա, աւետիս.
Եւ զժողենին որ անկէզ կայ, աւետիս:
Յնձա, ցնձա Դաւիթ արքայ, աւետիս.
Հնչեա զքնարն քո և խայտա, աւետիս:
Զոր ասացեր նախագուշակ, աւետիս.
Կատարեցաւ յոյժ գերունակ, աւետիս:

Թէ ՚ի Սաբայ և յԱրաբայ, աւետիս.
Սուբք պատարագ բերցեն նըմա, աւետիս:
Ահա երեք արքայ եկին, աւետիս.
Որ երեքեանըն անուանին, աւետիս:
Մելքոն, Գասպար և Բաղդասար, աւետիս.
Ոսք ՚ի Սաբայ և յԱրաբայ, աւետիս:
Ուկի՝ կնդրուկ՝ զըմուռ նմա, աւետիս.
Ունկն երեք ազնիւ ընծայ, աւետիս:
Ուկին զպատիւն արքայական, աւետիս.
Կնդրուկն զզարդ Աստուածութեանն, աւետիս:
Զըմուռն որ էր անապական, աւետիս.
Նրշան թաղման և յարութեան, աւետիս:
Երկոտասան հազար էլին, աւետիս.
Յերօւսաղէմ քաղաք մըտին, աւետիս:
՚Ի մէջ աստղին զկոյսըն տեսին, աւետիս.
Ունէր ըզմեր Տէր ՚ի գըկին, աւետիս:
Երուսաղէմ գրզերդեցաւ, աւետիս.
Երբ զորոտումն լըսեցին, աւետիս:
Յորմէ կալեալ Հերովդէին, աւետիս.
Միեաց զչար ձեռքն ՚ի նոսին, աւետիս:
Մինչեւ խախտեալ սիւն դարպասին, աւետիս.
Արար բագում վընաս նոցին, աւետիս:
Ապա սիրով արձակեցան, աւետիս.
՚Ի Բէթդէկէմ ելեալ գնացին, աւետիս:
Խաղային և խընդային, աւետիս:
Զնուագարանսըն հընչին, աւետիս:

Տեսին Յովսէփի և Մարիամ, աւետիս.
Յահէ նոցա վախուսա առեն, աւետիս:

Մովսէս Քերլուս:

Ս Ա Յ Լ Ո Ւ Դ

Ահա սուրհանդակի սալակը
Ուղեղ Ճամբով է դուրս-թրոչում,
Եւ Վալդայի տիսուր զանգակը
Կամարի տակ է զօդանջում:
Արթուր սայլորդըս գեղերուայ գէմ
Իւր վիճակի վերայ տիսրեց,
Եւ սիրեկնի աշաց կարօտը
Նա տիսրագին ձայնով երգեց:
«Կապուտ աշեր, կապուտ աշեր,
Կըտքիս կեանքը մաշեցիք,
Ինչու, ինչու, դուք չար սոսիներ,
Ինչու սրտերըս բաժանեցիք»:
«Մընաս բարե, իմ տուն հօրական,
Մընաս բարե, իմ սիրական,
Ես կը հանգչիմ զինչ բոց կըսակեն
Այս անբնակ դաշտի միջին»:

«Արեիս լոյսը խաւարել է,
Այս աշխարհումն էլ որը եմ ես,
Արսես կարօտը ազջկայ տեսնելից
Մինչև ՚ի մահ գրկած եմ ես»:

Այս-որ ասաց՝ շարժեց մտրակը,
Երեք ձիանց մէջքին խըփեց,
Եւր սիրեկնի պարզ լիշտառակը
Այսպէս երգով նա փարատեց:

ԵՐԳ ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ

Արեք որ երթամք
Սոխակաց եսամք,
Ծաղիկ բացուեցաւ,
Մեշտ վառօք ցընծամք,
Արի, գովելի,
Գովելի լի լի, (Երիցո):
Ծաղկունքն գարնան,
Սոխակ աննրման,
Զայնիւ ցընծալով
Եղանակ բառնան:
Արի, գովելի, և ալն:
Զայնիւ երգեսցուք,
Աերով գոշեսցուք,

Եւ ՚ի դէմ վարդին
 Միշտ սստոստեսցուք:
 Արթ, գովելի, և այլն:
 Եւ մեք երգեսցնւք,
 Միշտ գոչեսցուք.
 Եւ ՚ի ժամ զարնան
 Միշտ փառըս աացուք:
 Արթ, գովելի, և այլն:
 Եկայք սիրեսցուք,
 Զմիմեամբ փարեսցուք,
 ՚ի հանդէպ վարդին
 Պարուք բերկրեսցուք:
 Արթ, գովելի, և այլն:
 Ահա ցընծասցուք,
 ՚ի պարտէզ հասցուք,
 Դու միշտ ցանկալին
 Ե՛կ ուրախասցուք:
 Արթ, գովելի, և այլն:

Ա.Ռ.Ա.ՁԻՆ ՏԱՐԵԴԱՐՁ Ա.ԶԳ.Ա.ՑԻՆ
 ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ 1861 ՄԱՅԻՍԻ 24.

Արթք Հայկազունք, յառաջ ընթանանք,
 Սահմանագրութեան նոր բարկ մալ տանք,
 Որ ազգն երբ զինի փրկարար գոչեց,
 Նոր հոգի, նոր կեանք Անոր պարգեեց:

Եկէք բարեկամք, առ բարձրեալն Աստուած
 Ուզգենք մեր մաղթանք սուսք սրակ բղամած.
 Կեցցէ, կեցցէ, կեցցէ միշտ
 Ազգն ու Սահմանագրութիւն:
 Ջրիանք, բռնութիւն վասթար վարչութեան
 Բերին մահն ՚ի գուռն Հայոց ազգութեան.
 Սահմանագրութիւնն եկաւ զան վանեց,
 Եւ կենաց ուզին մեր առջե հարթեց:
 Յառաջդ իմութեան բացաւ ասպարէզ
 Ուր ամեն վայրկեան գոչել պարս է մեկ,
 Կեցցէ, կեցցէ, կեցցէ միշտ
 Ազգն ու Սահմանագրութիւն:
 Զնջեց ամենայն կարծիք անձնական,
 Խեղդեց ամենայն ձայն անհատական.
 Հսաւէը կարդաց Աստուծոյ ձայնին,
 Առաջնորդ լինել գործոց ազգային:
 Այն որ Աստուծուն ձայն տուաւ մեզի,
 Մենէ լոզ առնու ձայնով մայնակիսի.
 Կեցցէ, կեցցէ, կեցցէ միշտ
 Ազգն ու Սահմանագրութիւն:
 Հայեսս անարգուած վրկեց բարձրացուց,
 Մարդկային կոչման մեզ արժանացուց,
 Շնորհեց մեզի զոր ազատն Աստուծած,
 Մարդկութեան երկրորդ նշանն է լսած:
 Որուն շնորհիւ յարգ ստացանք մենք,
 Անոր յարգ տալով ապրինք ու երգենք.

Կեցցէ, կեցցէ, կեցցէ միշտ
 Ազգն ու Սահմանադրութիւն:
 Դուն ալ Հայաստան, սիրուն Հայրենիք,
 Ալ այսուհետեւ մի սըգար լուիկ,
 Զի ալ քու որդիք նոր ոգուով բերկրեալ,
 Զքեզ հարս կուզեն տեսնել զարդարեալ:
 Ա՛լ մի լար մայրիկ, լացդ ՚ի պար փոխէ,
 Եւ ձայնիւ քաղցրիկ որդւոցդ հետ երգէ,
 Կեցցէ, կեցցէ, կեցցէ միշտ
 Ազգն ու Սահմանադրութիւն:
 Հայեր, միանանք մեր մօրն հետ օրհնենք,
 Զանոնք որ մեզի տուին սուրբ օրէնք.
 Սահմանադրութեան բարեաց փոխանակ,
 Թո՞ղ վարեն ուրախ կեանք մի փառունակ:
 Թո՞ղ և մեր որդիք հետ անոնց անուան,
 Բիւրաւոր տարիք օրհնեն ու կարգան
 Կեցցէ, կեցցէ, կեցցէ միշտ
 Ազգն ու Սահմանադրութիւն:
 Յ. Գ. Աշուածեան:

Մ Ո Ւ Ս Ա.

Արկածք Հայոց ժամանակին ընդ անիւ
 Փշտին տակաւ մինչդեռ սիրոյ Համբուրիւ.
 Ուխտեանք ՚ի սէր եղբօր՝ զիեանս դնել գրաւ,
 Օ՞ն անդք ՚ի մէնջ այր ընկերին լարել դաւ:

Սլացաւ ՚ի մէնջ բազդն անհամբոյք,
 Արդ նոր բազդիս քաղցը է համբոյլ.
 Եղբայր զեղբայր զգուէ սիրով,
 Ճոխն աղքատին մատչի գլուխ:
 Լանց գիշեր՝ արդ առաւօտ,
 Ի ցօղ ժպտին Մասեաց արօս.
 Եւ վառ ՚ի վառ շոշագելով,
 Լոյսն արեգին ծըփայ ՚ի ծով:
 Համաւ մանկունք,
 Վէհ քաջազունք.
 Ի գլուխ պըսակ,
 Ի յաղթանակ:
 Առեալ նուագս,
 Ժերաքս արագս.
 Օ՞ն փովթասցուք,
 Օ՞ն երգեսցուք:
 Սէր և գուլթ,
 Մէր պըսակ.
 Առ մեր բազդ,
 Հըաւիրակ:
 Յնձասցեն,
 Ուք լըսեն.
 Թէ՝ «ուր Հայ,
 Զիք՝ անդ վայ»:
 Եղեռակ Մեղեչեան:

ՈՂՅ ԶՈՒՎԱՅԵՑԻՈՅ

Ափսոս քեզ, Հայոց ԽԵՂՃԵԼ ԺՈՂՈՎՈւրդ
Ցիրուցան եւաք անմեղ, անխօրհուրդ.
Գեղի գնաման աք դէպ ՚ի Խորասան
Քաղցած ու ծարաւ, տըկլոր թշուառական:

Խարիւր ու խագար ցաւի դիմացաք,
Գեր քաղցրիկ երկրէն ոտք դուրս չպրաք,
Խիմի ձեր խօր մօս գերիզման թողաք,
Տնելն ու ժամերն ուրիշի տուաք:

Կս սիրուն դաշտելն, մեծ մեծ քաղքբնելն,
Քաղցրիկ ջրելն, ձես չին գեղելն
Ուժն աք թողման դուք, ոս գընաման աք,
Էսպէս կը մինք ոս մոռանում աք:

Վախում ամ էնակս մաքերնուցդ ընկնի,
Խնչքան ոս ողջ աք՝ մաքերնուդ չընկնի,
Բարի ձեր որդւոց, թոռանց պատմեցէք,
Էսպէս խալրենիքն քանդած թողեցիք:

Մասիսի անունն նոյաց տապանի,
Արաբատ վաշտի սուբք իշջիածնի,
Մեր խօր Վերապի, սուբք Գեղարդ, Մուղնի,
Չոմոռանան մինչ ՚ի օրն դատաստանի:

Աչքըս կուրանաս, շինքս կուրուէր,
Խեղճ Հայաստան, քեզ էսպէս չտեսնէր.
Թէ մեռած էի, ինձ երանի էր,
Քան թէ կենդանի՝ աչքըս բաց տեսնէր:

Սրեփոս վարդողէր:

Հ Ա Յ Ո Յ Գ Ի Ն Ի

Բաժակներ առնունք, Եղբարք,
Լիք լիք բաժակներ գինով,
Կարմիք ու Ճերմակ գինին
Մեզ լինի անոյշ համով:

Բերներիս տանենք անկախ,
Զէ գա խառնած կամ խարդախ:
Նեկուար է և ոչ գինի.
Խթենք՝ մեզ անոյշ լինի:

Արաքսայ ջրով ցողած,
Հայոց արեով հասած,
Հայոց աղջիկ է քաղել,
Քընքոյշ ձեռներով քամել:

Այս բերքն է Հայոց երկրին,
Հայաստան արնկած նոյէն,
Անժահ երկնալին գինին
Նա խմեց, երբ իջաւ սարէն:

Այս անոյշ գինին խմողը,
Սըսէն թող հանէ ոխը,
Ամենքս էլ ասենք ամէն,
Որ մեզի շատ տայ ամ էն:

Ո. Պարիստուն:

ԵՐԳ ՈՒ ԳՆԱՅԻ ԶՈՐԱՅԻ ՀԱՅՈՅ
ԲՆԴ Վ. Ա. Հ Ա. Յ Մ Ա. Մ Ի Կ Ո Ն Ե Ն Ո Յ
Դ ՇԱԽԱՐԾԱԿԱՆ ԴԱՇՏԻՆ Վ. Բ Ե Ժ Բ.

Բամ. լիորտան բարձուստ բոմբիւնք յԱլբա-
րատեան զաշոն ՚ի վայր
Արի արանց արիւնք յեռանդն առատանան
՚ի հրապար.

Հրաւէր հայրենեաց հրուակին նդ հանուր
Հոգիք Հայկազնց բոսբոքին ՚ի հուր.
Որք երկնաւորի պատկին էք կարօտ
Ու որ երկաւորիս փառաց երկնաշուր,
Հապ'օն, արի արանց մանկունք
Հայրենավոէքքըդ Հայկազունք,
Հապ'օն ՚ի զէն գունդա գունդ
Յեռեալ ՚ի պար թունդ ՚ի թունդ
՚ի զէն ՚ի վրէժ, օն անզը յառաջ,
՚ի զէն ՚ի վրէժ, մթ ձախ մթ յաջ,
Օ՞ն անզը յառաջ մթ ձախ մթ յաջ,
Օ՞ն անզը յառաջ, յառաջ յառաջ,
Հապ'օն յառաջ:

Դեռնդ վ. Ալեքսանդր:

ԵՐԳ ՈՒՄԱՆՈՂԱՅ

Բաւական է մեզ մտաց զբաղմունքն,
Մենք ևս ունինք մեր համոզմունքն,
Ճաշուցն առաջ մեխած սովորել,
Խոկ այնուշեակ բաժակին նուիրել,

Խմենք, եղբարք, գինի:
Կեցցես դու չԱստուած գինաբեցութեան,
Կեցցէ և քո զիւտ ալժմ և յաւիտեան.
Յոզիած մարմինս դու զօրացնում ես,
Երբ պարապմունքից դադարում եմ ես,
Խմենք, եղբարք, գինի:

Արգէն նստուած գինէ տաճարում,
Ուխտաւորները խմեւք են զոհ բերում.
Կարմիր արիւնը նուիբական թասին,
Հաճելի է շատ մեր ծեր Բաքուին:

Խմենք, եղբարք, գինի:
Հարկաւոր է շուտ ուխտատուն շտակել,
Տասերկու ժամ ձիշտ կաթել չեմ լսալել,
Մոմապահութեանս վարձը թող լինի
Մի շնչ երաւխայ վարդագոյն գինի:

Խմենք, եղբարք, գինի:
Ահա թասերով զանդահարում են,
Գինի պաշտելու մեզ հրաւիսում են,
Ով պատարագին փոքր ինչ ուշանայ,
Մի մեք շնչ գինի պատիժ կ'ստանայ:
Խմենք, եղբարք, գինի:

Ուրեմն միմիայն ես եմ մնացել,
Որ աղօթատուն դեռ չեմ գնացել.
Երթամ համբուրեմ շուտով տակառին,
Մուրք և անարստ Բաքեայ պատկերին,
Խժենք, եղբարք, գինի:

Մ. Փ.

Գեշեր ցերեկ կը հառաջեմ, ախ, օրեփող,
քո սերուդ,
Սև աչքերուդ, վարդ այսերուդ զարնուեցայ,
լինչ օգուտ,
Աչքերուդ, այսերուդ և ոսկեթել մազերուդ,
Միայն քեզ սա կ'աղաջեմ, որ ունենաս քիչ
մը գութ:
Գիտես, անգութ, որ պատանին չի դիմա-
նաը այս ցաւուն,
Քեզի համար ալ չի դադրես աչքիս արցունքն
օրն ՚ի բուն,
Քեզի միայն կ'յշեմ թէ քուն ըլլամ թէ ար-
թուն,
Թէ մութ ըլլայ, միտքս կու գաս նոյնպէս և
առաւտուն:
Հաս աղուրներ թէպէտ տեսայ, սիրտս մի-
այն քեզ սիրեց,

Ո՞չ, չեմ գիտել, թէ քու սէրդ սրտիս մէջ
ով արձաւածեց:
Ա՛ս, քու խալճուն մարիկդ երէն փեսայ ով
ընտրեց,
Գերե կրլամ քու մօրկանդ, եթէ զիս դուրս
չի ձրգեց:
Ո՞ւր էս, որ սա ազջեկը ենձի ըլլաը ամուսին.
Խիստ երջանիկ պէտերու պէս ասլէինք ՚ի
միասին,
Թոսմալուիկ կլորիկ զաւկըներիս մեր չորս գին,
Ես ծխէի եմ սիկառս, ասղնեգործէր իմ տիկին:
Քեզի համար թափառական ես սար ու
ձոր ընկեր եմ,
Քեզի համար ձբգիկ ձբգիկ ոսկու ու մորթ-
եղեր եմ,
Սև բաւական իս խոցես, աշա սաքդ ընկեր եմ,
Ըսէ ինձի բառ մ'երջանիկ, թէ ես ալ քեզ
կը սիրեմ:

ՎԵՐՁԻՆ ԳԱՐՈՒՆ

Գարունն է եկել նախշուն թևերով,
Նախշուն թևերը պէսպէս ձևերով.
Գոյն գոյն ծաղկիներ՝ կարմիր ու սպիտակ,
Վարդ, մեխակ, շուշան անուշ հոտերով:

Երկենք ու երկես քեզ տօնեն, գաբուն,
Զի ես քան զամեն եղանակ սիրուն.
Նա անձրև ցողէ առատ ՚ի վերէն,
Դա օշնել ասա քեզ եկտօր հաւերուն:

Ոսկի արեւ փայլէ քեզ վերէն,
Կենսաբեր հովը փրչէ ՚ի վերէն,
Ալս, աղնիւ գարուն, եղանակ սիրուն,
Արդեօք գու թնչ բաղդ բերիս ինձ Տէրէն:

Գլխաքարչ երթամ ՚ի պարտէղ այգուն,
Ալս ու վախ քաշեմ ես անդ օրն ՚ի բուն.
Չկայ ինձ հանգիստ, ցնծութիւն սրտիս,
Ես վաղ եմ մոռցել՝ զմնչ անդուրը է քուն:

Մեռած պատանքած գետնին կեանք տուար,
Տերեթափ ծառին ստուերախիտ արար,
Քեզ թռչնոց երամ հանդէս կանչեցիր,
Ինձ մենակ խղճիս էսալէս մոռացար:

Առաջ զնա, գարուն, դէպ՚ի հիւսիսն ՚ի լոռ,
Գնա, կանանցնը դու անդ սար ու ձոր,
Որոց անհամբեր քեզ կան՝ տուր բարե,
Քո ուրախ գալստեամբ նոցտ գուարձացուր:

Կուգաս գալ տարի՝ դու ինձ կու գտնես,
Ո՛չ ՚ի մեր արգին և ո՛չ ՚ի պարտէղ,
Այլ անզարթ քընով հողի տակ պառկած,
Դերեզմանաքար մեր վրաս կը տեսնես:

Ա. Պատրինեան:

Դիւղական աղջիկ եմ ես զամբիւղաչն,
Եկեալ աստ զամբիւղօք ՚ի Հայոց երկրէն,
Յուսամ, զի Հայ տիկինայք և պարնայք Հնդկաց
Բարձր գին տայցին իմ սիրուն զամբիւղաց.

Ա՛ռ զամբիւղ (3) յօտար աղջկանէս:

ԶԱրաբատ, զԵփրատ և զիգրիս թողի,
Միայնակ շրջեմ աստ յեզերս Գանգէսի,
Պանդուխտ եմ, օգնեցէք անաերունչ անձինս,
Զի ծնողք ճեր յառաջ աստ պանդուխտ էին:

Ա՛ռ զամբիւղ, և այլն:
Զամբիւղք իմ են յարմար ասղնեգործութեան՝
Պահել անդ զմատնոց, զժել, զասղաման.
Իմ ճեռօք եմ գործեալ ես զամենեսեան,
Երբ խալինք և գառինք իմ զինե խալտան:

Ա՛ռ զամբիւղ, և այլն:
Գանձք բազումք, ցաւք բազումք կան յայսմ
աշխարհի
Պէտք սակաւք, ցաւք սակաւք կան յիմում
երկրի,

Զայգի մի ունէի զամբիւղ գործէի,
Լոկ կաթամք և պողով երջանիկ էի:

Աստ սերկել, ծիրան և խաղող չի կայ,
Բայց մեան աղայ, բիւայ և քիւա,
Ալս, Երբ եցէ, զի արժանի եղեց վերըստին
Ճաշակել զալուզս իմոյ պարտիզնի:

Ա՛ռ զամբիւղ, և այլն:

Ապա, դուք լաւ տիկնակք՝ զամբիւզս իմ առեք,
Գիւղական աղջկանս սիրով օգնեցիք.
Զեղարձեալ էելիիր իմ հանդերձ ձեր շնորհոք
Զերախտիս ձեր առեալ՝ դովեցեց բագմօք:
Ուռ զամբիւզ (3) յօսար աղջկանէս:



Դընա, իմ որդեակ, աշխաթքըս անցիք,
Պանծալի անուն Մէջէ դու ստացիք:
Ու գընաց որդին, շատ քրտինք թափեց,
Մէջ հարըստովիւն, մեծ գանձ ժողովեց,
Ու դարձաւ հօրը, ասաց պարձանքով.
Հայր իմ՝ այժըմ Մէջ չեմ քու կարծիքով:
Չէ, չէ. թէ և դու բօստիի ես զարդ,
Բայց քեզ չեմ ասիլ տակաւին մեծ մարդ:

Նա գընաց մըտաւ իմաստնոց տաճար,
Եղաւ խորիմտաս գիտուն ու հանձար,
Ու դարձաւ հօրը, ասաց պարձանքով.
Հայր իմ՝ այժըմ Մէջ չեմ քու կարծիքով:

Չէ, չէ. թէ և դու գիտովիեանց ես զարդ,
Բայց քեզ տակաւին չեմ ասիլ մեծ մարդ:

Պահով, աղօթքով մըտաւ անապատ, (շատ,
Քուրձ հադաւ մարմնուն, հրաշքներ գործեց

Ու դարձաւ հօրը, ասաց պարձանքով.
Հայր իմ՝ այժըմ Մէջ չեմ քու կարծիքով:
Եղեմայ զբախտին էլ լինիս դու զարդ,
Ես քեզ տակաւին չեմ ասիլ մեծ մարդ:

Ու գընաց որդին, դարձաւ զօրավար,
Խելքով, քաջութեամբ տիրեց շատ աշխարհ,
Ու դարձաւ հօրը, ասաց պարձանքով.

Հայր իմ՝ այժըմ Մէջ չեմ քու կարծիքով:

Չէ, չէ. թէ և դու գոռ. գաշտին ես զարդ,
Բայց քեզ տակաւին չեմ ասիլ մեծ մարդ:

Ու գընաց որդին մի երկիր օտար,

Հըէշք ու ցաւերէ մաքրեց այն աշխարհ,

Ու դարձաւ հօրը ասաց պարձանքով-

Հայր իմ՝ այժըմ Մէջ չեմ քու կարծիքով:

Օտար աշխարհի թէկ եղար զարդ,

Բայց քեզ տակաւին չեմ ասիլ մեր մարդ:

Ու գընաց որդին . . . Հա սարն էր գլորժան . . .
Դէմ տրեց ուսը, չը թողից անկման . . .

Ու դարձաւ հօրը, ասաց պարձանքով.

Հայր իմ՝ այժըմ Մէջ չեմ քու կարծիքով:

Դիւցազների մէջն էլ լինիս դու զարդ,
Բայց քան ինձ ասել քեզ համար մեծ մարդ:

Ու գնաց որդին գլխակոր, տրտում,

Հոգին վրոված, ցաւ ու դարդ սրտում,

Մաշվում էր խեղջը, զօր տալով խելքին -

Չէր չարժանացաւ հօր գովասանքին . . .

Նորա եղբայրը գերի էր տարած,
Թըշնամու ձեռքով տունը աւերած.
Ճիդ արաւ, գլուխը վրտանգի ձըգեց,
Ազատեց եղբօրն ու տունը կանգնեց . . .
Յանկարծ . . . սար ու ձոր, ծով գըզրդեցան,
Բիւրք բիւրուց բերնով գոչեց ազգ մարդկան.
«Մեծ մարդու անուն դու այժմ ստացար –
«Եղբօրդ յեշեցե՞ս ու քեզ մոռացար,»

Գ. Տ. Ա. Բ. Ա. Լ. Ի. Պ. :

ՀԱՅՈՅ Ա. Դ. Զ. Խ. Ա.

Դու տեսել ես երկնքումը
Պայծառ լուսին ծագելիս.
Կամ թէ կանանց տերեւի մէջ
Կարմիր ծիրան փայլելիս:
Դու տեսել ես ծաղկոցումը
Կարմիր վարդը վրթըթած,
Շուշան, մեխակ ու նունուֆար
Քայց լուսինը խիստ խաւար է
Հայ աղջրկաւ առաջին.

Միրան, մեխակ, վարդ, նունուֆար
Չ'արժեն նորա մէկ պաշին:
Երկու թըշին վարդ են նըստել,
Ճերմակ ճակտին՝ մի շուշան,
Փափար բերնեց ցած չի գալի, –
Անմեղութեան է նըշան,
Տես՝ նա առաւ կարմըթելով,
Իր ընկերից դահիթան,
Դըմբըթըմբեցուց փափուկ մատով
Ու ըսկըսեց լեզգինկան,
Նազուք մէջքը ծառի նըման
Տատանում է գեղեցիկ,
Մէկ թռչում է նա անգուման,
Մէկ գընում է խիստ հեղիկ,
Հալմում է խեղճ կըտրիճների
Սիրար՝ նորա տեսնելով.
Մերը իրան անիծում է,
Ու ծերացաւ խիստ շուտով. //

Ա. Մ. Ե. Ն. Ա. Մ. Ե. Ն. Ա. Ն. Բ. Ա. Ղ. Դ. Ո. Ւ. Թ. Ի. Ի. Ն.

Երբ հողագործը չունի եզ, արօր,
Երբէք չեմ ասիլ նորան բաղդաւոր:

* *

Երբ ապօանք ու փող չունե խանութպան,
Նա էլ է անբաղդ, թշուառ բաւական:

* * *

Բայց երբ չեթայ հայ տըզան վարժասուն,
Այս է ամենից մեծ անբաղդութիւն:

Կ Ե Ն Ա Յ Բ Ա Ժ Ա

(Գերմաներէնից):

Եղբարք՝ մի շուրջ ժողովեցէք,
Քաջ Հայոց կերպի կոնծեցէք.
Բաժակիներդ գարդեկեցէք } կը կնէ:
Մեր Հայ ազգի կենացը:
Հայ երիտասարդներուն,
Հայընիք պաշտպանողներուն,
Որոց անկումն-էլ սուրբ է մեզ —
Այս բաժակը նըլիրէնք:
Հայ ազջիկներու կենացը,
Որք միայն Հայ մարդ կու սիրեն,
Մեշտ երանց մաքուր կու պահեն, —
Այս բաժակը գարդեկենք:
Աղանց, որ մեր սիրան գարւում են,
Մեզ զգօն ձամբով վարում են,

Ուսոց կեանքը մեզ օրինակ,
Մի երբեակ «կեցցէ» ասենք:

Եղբարց, որք այժմ աւարտել են,
Մեր ուխտի անդամ եղել են,
Ուսոց ուխտը միշտ սիրում է,—
Այս բաժակը նըլիրէնք:

Եղբարց, որք գարդեց ազատ են,
Մահուան հանգիստ վայելում են,
«Ողորմի հոգուն» ասելով՝
Այս բաժակը նըլիրէնք:

Բայց որ զեռ գինին վայլում է
Ու մեզ իրան մօտ քաշում է,
Բաժակիներդ գարդեկեցէք
Ազատութեան կենացը:

Բ. Տ. — Պ. Պահանջական:

ՄՇԵՑՈՒ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ

Երբոք մայրը երկունքով
Աշխարհ բերէ երեխայ,
Հայըր սրգուն մի սրբած
Պիտի գաղոյն տայ ընծայ:

Երբ երեխան մեծենայ,
Խաղալիքներու վոխան
Հայրը ձեռքը պիտի տայ;
Մի մահաբեր հըրացան:
Երբոր տըզին վարժասուն
Գայ ժամանակ երթալու,
Նախ սուը խաղցնել, և ապա
Պիտ սորվեցնունք կարդալու:
Կարդալ - գըրսել լաւ բան է...
Բայց որ հասաւ քըննութիւն,
Աշակերտին հարցուցէք -
Վոթել գիտէ՞ նա արիւն:
Լոկ գուք այսպէս յուսացէք
Փըրկել խրդչուկ Հայաստան...
Ազատ, անկախ մարդ երեկ
Լինելու չէ մուրացկան:

Գայապատիկոս:

ԳՐԵՆԱԱԳԵՐՆԵՐ

Երկու գրենապեր գնում էին ֆրանսիա,
Ու գերի էին հետսխում ընկած ¹⁾).

¹⁾ Առւսխայում:

Եւ երոր եկան, հասան Գերմանիա,
Այնան լեկեցին գլուխներն վաստակած:
Այս տեղ լսեցին այն տխուր վէպքը,
Թէ նոցա սիրուն ֆրանսիան կործանուած,
Յաղթուած ու ջարդուած քաջազուն զօրքը,
Եւ կայսը ¹⁾), կայսը, թշնամուց գերուած:

Նոքա միասին լաց էին լինում,
Այդ արտասուելի լսելով լուրքը,
Վայ, ասաց մինը, «Բնչակէս է ցաւում,
Ինչակէս է այսում, ախ, իմ հին վէրքը»:

Երկրոսդը ասաց: «Վերջացաւ բանը,
Եւ ես կամէի քո հետ մեռանիլ,
Բայց կին ու զաւակ թողել եմ տանը.
Նոքա առանց իմ կարող են կորչիւ:
«Ի՞նչ փոլթէ ինձ կինս, որդեքը լին փոլթ են,
Սրտիս բաղձանքը աւելի լաւ է.

Թող գնան, հաց մուրան, եթէ սոված են, —
Կայսը, իմ կայսը գերի արած է».

«Կապարթը, եղբայր, իմ մի խնդիրքը,
Եթէ ես այժմ մեռնիմ այս երկրում,
Տար գէպ ՚ի ֆրանսիա դու իմ դիակը,
Քաղթը ինձ այն տեղ ֆրանսիայի հողում:

«Կարմիր թելից կախ պատուանշանը,
Դիք դու քո ձեռով իմ քաջ սրտի վրայ

¹⁾ Այսէնքն նապոլէսն առաջներ:

Եւ աջ ձեռս տուր իմ հին հրացանը,
Այլէ իմ սուրս կապէս մէջքիս վրայ»:
«Եւ ալսալէս սպարկած, ականջ կը զնեմ,
Ինչպէս սպահապան, գերեզմանումը,
Եւբ թնդանօթի ոսուր լսեմ,
Այլէ խրխնջող ձիերի արուր
«Եւ կայսրը կ'անցնէ իմ վերայ ձիով,
Կը շառաչեն սուրեր, և նոյն բոսէին
Իմ գերեզմանից դուրս կը գամ գէնքով, -
Եւ կը սպաշտանեմ կայսրին, իմ կայսրին»:

Թարթէ. Գ. Բայրութաբարձուց:

Երկու ձեռին երկու մոմ
Ինձ ընդ առաջ ել ՚ի տուն
Մի հարցանէք - ով էս նա,
Հրեշտակ, թէ կոյս լուսագեղ:
Ամօթն զգնա վարդ արար,
Ես հիացեալ գարձայ քար,
Ազն թնչ օր էս և թնչ ժամ,
Յորում տեսի ես կեանք նոր:
Լիաճրագ յայնմիկ տան,
Ի մարդաշատ բազմութեան,

Ի մէջ աղջկանց և հարսանց
Յուսին կայր ոմն անդ յանկեան:
Այն օրիորդն էս պարկիշու
Ինձ սպատահեալ առ գրամք տան,
Զոգիս գրաւեաց վեր ՚ի սէր,
Ի նմա տեսի ես կեանք նոր:
Մարդարտափայլ մարմինն էս,
Հասակն էս յոյժ վայելուց.
Զոտիւքն վարսք քարշ գային,
Ի գոյն քըսքմոյ վայէին:
Դիմաց շքեղ երկոյթ,
Յօնից, աշաց, այսից գեղ,
Շըրժանց, լեզուին համանոյշ
Խոստանային ինձ կեանք նոր:
Ա՛յս ասացի, թըմքեցայ,
Ակրտս սկսաւ գոզդոզալ.
Զաշխարհ համայն մոռացայ..
Ի քեզ կուսին առկեցեալ:
Ռամք կոչելոցն այն հանգէս
Ընդ իմ մեծ բազդ մախալին,
Զի մերձաւորք այն կուսին
Փեսայ զանձն իմ ձայնէին:
Եթէ զաշխարհ լի գանձիւք
Ինձ ոք բաշխէր ՚ի պարգեն
Ո՛չ տեսանէր այնքան ըախ,
Որքան ՚ի գալս առ կուսին:

Արդեօք՝ զուցէ՞ յաշխարհն
Սիրոյ նման ինձ հրզօր,
Աէր ՚ի ձեռաց Արարջին
Մեզ մահացուացս է ձիր նոր:
Նանրախորհուրդ ազգ մարդկան՝
Նատ մթ սիրեր դու զաշխարհ,
Նա թշնամի է անգուշտ,
Զար քան զքարբ մահալոյն:
Ցանցիւ սիրոյ զքեզ կարթէ,
Ի հազր անել ըմբռունէ.
Յարա զսիսոյդ առարկայ
Ի քէն արագ կողովտէ:

Յորութեան վ. Ալաբարեան:

ԿՈՐԴԱԼ. — ԳՐԵԼ.
Երբ որ լեզուս բացուեցաւ,
Ազատ խօսել ոռվրեցայ,
Բարի մօրս ձեռքի տակ
Գիր կարգալը սկսայ:
Ցանցաւ երկար ժամանակ,
Կարողացայ ճանաչել
Մի քանի տապած տառեր,
Նորանցով կարդալ — գրել:

Նատ ժամանակ չանցկացած
Ինձ համար գեր կարգալը
Այնպէս զժուար չէ թւում,
Ինչպէս կասեն ծովերը:
Այնուհետև ինձ համար
Հու, վեգի, գնդակի չափ
Սիրելի էր թուղթ, գրեւ,
Գիրք, քանոն, մատիտ, տետրակ:

Կ Ի Լ Ի Կ Ի Ա.

Երբոր բացուին դռիերն յուսոյ,
Եւ մեր երկրէն փախ տայ ձմեռ.
Զքնազ երկինս մեսս Արմենիոյ,
Երբ փայլէ եւր քաղցրիկ օդեր:
Երբոր ծիծառն ՚ի բոյն դառնայ,
Երբոր ծառերն հագնին տերե,
Ցանկամ տեսնել զիմ Կելիկիա,
Աշխարհ որ ինձ ետուր արե:
Տեսի դաշտերն Ոնուրեոյ,
Լեռն լիբանան և եւր մայքեր.
Տեսի զերկինս Խոտալոյ,
Վենետիկ և եւր Կոնտոներ:

Ազգի նժան չփք մեր Կիւլըեայ,
Եւ ոչ մէկ վայր է արդարի.
Յանկամ տեսնել զիմ Կիւլիկա,
Աշխարհ որ ինձ ետուր արե:
Հասակ մը կայ մեր կինաց մէջ,
Ուր ամենայն իզծ կ'աւարտի.
Հասակ մը ուր հէպին ՚ի տենչ.
Յեշատակաց եւր կարօտի:
Յորժամ քնարս իմ ցրտանա,
Սիբոյն տալով վերջին բարես.
Երթամ ննջել չիմ Կիւլիկա,
Աշխարհ որ ինձ ետուր արե:

ԶԻՆԻՈՐԻ ԵՐԳ

(Թարգմանութեան):

Ջինորիս երգերը եղբարք լսեցէք,
Աշխարհիս բաները լաւ հանաշեցէք:
Մէկ ունի մեծ աներ, միւսն գիւղ ունի,
Միայն ինեղծ զինորի ոչինչ բան չունի:
Շորերը թանկագին, փորը միշտ քաղցած,
Տուր ձիուն միշտ գարի, ինքդ կեր չոք հաց:

Թէ քաջ պատերազմես կ'առան մեծ պարզի,
Թէ ոտքդ կօրցնես, կ'ասեն մնաս բարե:
Ուր գնամ ես մենակ աշխարքիս վրան,
Ահա քեզ լաւ վաստակ քսան մէկ տարուան:

Գ. Գոդունով:



ԶՃեզ որդիք Արամեան
Կոչէ Հայաստան,
Զարթեայ, ասէ, ՚ի քնոյ
Խնձ հանգիստ ոչ գոյ.
Ուր իցեն զաւակք իմ,
Ուր են իմ նաժիշտք,
Ուր են ոսկեհուռ զարդք ՚իմ
Հայրենի օժիտք:
Ուր մեծասասա գաւազան,
Զօր Հայի ինձ լանձնեաց,
Ուր քաջատէգ խումբ մարտկաց
Ուր Հայք դիւցազանց:
Ուր են անթիւ քարոզիչք,
Ուր ականք բազմաց,
Ուր ներկուռ են իմ վարժիչք
Կուարոյս կացեաց:

Զձեզ կոչեմ, զաւակք իմ,
 Լուարուք իմ ձայնի,
 Ցիշեցէք զկաթն իմ
 Չոր ձեզ ջամբեցի:
 Որդիք էք դուք Հայկայ—
 Ժառանգորդք իմ տան
 Որդիք սէգն Արագայ
 Որդիք Տեղբանայ:
 Զմայըն ձեր որբացեաւ
 Սինչև ցեր թողուք
 Զերկունս իմ լիշեաւ
 Չայնիս իմ լուարուք:
 Հայաստան մայր կալ պյոյս
 Լուք ձայնից որդւոց,
 Սըրեալ յաշաց զարտասուս,
 Տեղի սուր ցաւոց:
 Զկաթն գոր մեզ ջամբեցի
 Արդ մեք լիշեցաք,
 Եւ զհայընի թագն մեր,
 Չոր մեք կորուսաք:
 Հերթքասցին աղէտք քո
 Մայր մեր Հայաստան
 Կառուցաք մեք ՚ի սէր քո
 Չքնաղ զապարան:
 Աստի ելցեն քեզ վարժիչք
 Որոց փափագիս,

Աստի ներկուու ուսուցիչք
 Որոց եղձ ունիս:
 Երդումն անխաք երդուաք
 Կատարել զուխտ մեր,
 Սէր գոր ՚ի մեզ վառեցաք,
 Է առաջնորդ մեր:
 Կեցցին անդամք ուխտին մեր
 Բազկաւ Անեղին,
 Կեցցէ անխախտ փոքր հօտ մեր
 Վասն Հայաստանի:

Հ. Փափուկոն:

Ն Ո Ւ Շ Ա Ն Ի Կ

Է՞ Հեռանաս քո մայրենի աշխարհեց,
 Կարոս թողուս սերու բարեկամք քեզանից.
 Մեր ամինիս դու մայր էիր գթառատ,
 Արդ Հեռանաս, մեզ մուլթ պատէ անփարատ:
 Քո սուրբ ձեռօք մեր վէրքերը շտու անդամ
 Լուանայիր, դեղ գնէիր ամէն ժամ:
 Քո մազերից ոլորէիր վիրակապ
 Քո բոլոր կեանքն ազգեղ համար էր ագասա:
 Արդ Հայոց զօրքն իւրեանց մօրից որբանայ,
 Վըաց ազգը քո խնամթօք պերճանայ,

Հայաստանը զրկի եւք սուրբ Շուշանից,
Վրաստանը բռնի հոտով քաղցրալից:
Ուր որ երթաս, ուր որ լինիս տեսուհի,
Մեր սիրտ հոգին քեզ հետ տանիս մաքսուհի.
Գնաս բավեաւ մեր լոյս հաւատն քեզ ընկեր.
Աջն ու խաչը քեզ պահապան զօս գիշեր:

Յ. Կոբենդան:

ԱՐԲՈՂԻ ԿՑԱԿԻ

(Փոխադրութեան ռաւսէրէնից)

Ընկերք, մաշուելով պոդագբայից,
Շուտ կը հեռանամ ես ձեզանից,
Կարձ միջոցում լինելով մեռած՝
Զէք տեսնիլ ինձ այսպէս արբած:
Զէք աեսնիլ ինձ այսպէս արբած:
Զէք աեսնիլ ինձ այսպէս արբած,
Այն գինետան մէջ ինձ թաղեցէք,
Ուր ամենից շատ ասբում էի,
Այն տեղ գերեզման պատրաստեցէք,
Ու տակառի տակ ես պարկէի:
Ու տակառի տակ ես պարկէի.
Ու տակառի տակ ես պարկէի:

Ոտներս դէպ ՚ի պատն արէք,
Իսկ գլուխս դէպ ՚ի ծորակը,
Ու երկու ձեռքով բռնէի ես,
Հացօղեով լիք մեծ բաժակը:
Հացօղեով լիք մեծ բաժակը,
Հացօղեով լիք մեծ բաժակը:
Ինձ հին տըլի մէջ, պատանի տեղ,
Լաւ փաթաթեցէք, կուպը քսեցէք,
Եւ որպէս մեզքիս թողութեան դեղ,
Կէս թունկի գինի բերանս ածէք:
Կէս թունկի գինի բերանս ածէք,
Կէս թունկի գինի բերանս ածէք:
Անձէս թաղեցէք, չածէք զանգակ,
՚ի սէլ Աստծոյ, թաղմանս ժամանակ,
Բաժակ զարկէք դորա փոխանակ,
Գինով թթջեցէք արբողիս դիակ:
Գինով թթջեցէք արբողիս դիակ,
Գինով թթջեցէք արբողիս դիակ:
Դամբանական դուք չը գրէք բառ,
Որքան ապրելուս, վարքիս համար.
Միայն ասել զինդ բառ մեծատառ,
Սա էս արբեցող սաստիկ թշուառ:
Սա էս արբեցող սաստիկ թշուառ,
Սա էս արբեցող սաստիկ թշուառ:
Բայց դեռ քանի որ ես չ'եմ մեռել,
Բերէք իսմեմ կէս թունկի գինի.

Հոգեհանս գինու ոռւմբի կարծելով՝
Գուցէ ձեռք չը տայ, երբ արբած տեսնի:
Գուցէ ձեռք չը տայ, երբ արբած տեսնի:
Գուցէ ձեռք չը տայ, երբ արբած տեսնի:
Կ. Տէր-Դաւթեանց:

Հ Ա Յ Ի Ւ Թ

Թէ իմս Հայրենեաց քնար սպաւոր
Հեծէ տիսագին՝ իմ հոգիս է այն.
Թէ նոսա բեկրեկ թելեք վշտաւոր
Խօսի ողբածայն՝ իմ սրտիկս է այն:
Թէ Հայ մուսային սրտառուց նուազ
Դեռ կ'եղերեքէ հառաջանքս է այն.
Թէ Հայտաստանիս սկ բաղդին հագաղ
Լայ աղեկուր՝ հեծեծանքս է այն:
Թէ իմս Հայրենեաց կիսամեռիկ շունչ
Դեռ լսի տիսուր՝ իմ ողբերս է այն.
Թէ լոփի մնջեկ հեծէ անշշունչ,
Ոհ, անկարեկիք իմ լալիքս է այն:
Եւ Հայկայ փառաց յօժար ողբերգուն
Հարազատ լացողն իմ ձայնիկս է այն.
Չորս հազար տարուան պարծանաց գարուն
Արձագանք առողջն աղաղակս է այն:
Իմ Հայտաստանիս ցաւերուն հատոր
Ահմ այս մաշած իմ կուրծքս է այն.

Սկ սկ թերթերուն էջ սրտակոտոր
Աբտասուք գրուած՝ իմ աղիքս է այն:
Թէ բանաս կարդաս արիւնոտ գաշտեր
Վարդագոյն ներկուած՝ իմ կողերս է այն,
Թէ աշքէ անցընես շամփրած նիգակներ
Մահահոս ցցուած՝ իմ թիկունքս է այն:
Թէ Հայկ և Արամ, Վարդան, Վահաններ
Խնկած տեսանես՝ իմ ուժըս է այն.
Թէ զէնք, թէ զրահ, թէ սուր, թէ սուներ
Փշած կոտորած՝ սոկորներս է այն:
Թէ արեամբ ներկին ակունք եղեծին
Նշանը քաջերուն՝ իմ բերերս է այն.
Թէ քաղցը ու ամբիծ ալիք Եփրատին
Լեզի են դաշճէս՝ արտատուքս է այն:
Թէ վճիտ գետքէն, աղբերքն արծաթիկ
Լալիք առուակին՝ երակներս է այն.
Թէ Տիգրիս, Գեհովին, Փիսոն մոնչեն
Թէ սղտոր գնան՝ իմ արիւնս է այն:
Թէ սառնամանիք ձմռան փքարեր
Լեռներն է պատեր, իմ գագաթս է այն.
Եւ քաղցրիկ գեփիւռն անուշակ հնվեր
Ցրագին փշեն, իմ շնչիկս է այն:
Թէ վոտկ վոտկ ցողէ զիշտատակ
Զայս արտամավաստակ, աչքերըս է այն.
Թէ սրտածայնիկ երգէ զայտաստան,
Կանչէ զայտաստան՝ անկեղծ սէրս է այն:

Թէ մթին խորշերն ու ձորեր լռեն,
 Սևերով ծածկին, մենաստանս է այն.
 Թէ ոզք կը կարդան վայրերն եղեմին
 ձնշած լեռդերուա՝ արձագանքն է այն:
 Եւ Հայաստանիս հողերը ուխտիւ
 Պէնդ սերով գրկողն՝ իմ ճեռքերս է այն.
 Թէ կը համբուրեն կաթազին ինդիւ՝
 Ոհ, մայրակարօս շվթունքներս է այն:
 Եւ Հայոց լերանց ցուրտ շուրքերուն տակ
 Ընկած ապարազդ՝ իմ ճակատս է այն.
 Մասեաց սուրբ քարերն իւր բարձն ու պսակ
 Դրած սգաւոր՝ գլուխիկս է այն:
 Եւ կեսարձան տաճարն Հայրենի
 Սև սուգ է պատեր՝ տաղաւարս է այն.
 Ուր շիջելավառ կանթեղ դեռ հիւծ
 Նուազ առ նուազ՝ իմ յօյսը է այն:
 Ուր տիսուր նստեր, մազերն են ծածկեր,
 Իւր սեռով աչքեր՝ սիրականս է այն.
 Զեռքերն ՚ի ճակատ, կռնակն ՚ի հողեր,
 Յուսով կաթըներ՝ Հայաստանս է այն.
 ... Գերեզմանս է այն:
 Ուր երբ տեսանեմ զիմ հէգն Հայաստան
 Ի գահ իւր փառաց՝ իմ բաղձանքս է այն.
 Յայնժամ թնդանում յիւր ծոց մայրական
 Զիմ վերջին շնչոյս միակ ուխտոս է այն:

Սէման Հայ: Մ. Ֆէլքէնան:

Ի ԳԵՄՍ ՍՐԾԲԱՏԱՅ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

Թագ վիառաց մերոց, ալր ցանկալի,
 Գոշար անգին, գանձ գողելի,
 Միշտ ՚ի հոգիս սէր քո վառի,
 Մեծ նախարար Մամիկոնեան
 Սուր սալբասուր Սրմբատ իշխան,
 Առիւծ արք անպարտելի, Էկ, Էկ, սէր իմ:
 Յաշխարհ ձենաց ամպ ահագին
 Փայլատավիւ շանթ հրածին,
 Քաջ Մամիկոն վեհ քո նախկին:
 Մեծ նախարար Մամիկոնեան, և ալին:
 Հանձար քո սուր տէգ բոցեղին
 Տապաստ յերկիր արկ զՍուրէն
 Պարսից զօրուն զպետն անօրէն:
 Մեծ նախարար Մամիկոնեան, և ալին:
 Միշրան իշխան՝ օձ բընածին
 Քե ընկալաւ մահ զառնապին,
 Դու արագիւ այս Հայկապին:
 Մեծ նախարար Մամիկոնեան, և ալին:
 Քաջագուն հօր դու քաջ ժառանգ:
 Որպէս բազէ թե քո երագ
 Հասեր հարեր դու զվախտան:
 Մեծ նախարար Մամիկոնեան, և ալին:

ԵՂԲԱՅՐ ԵՄՅԻ ՄԵՐ

Ի բեւր ձայնից բնութեան շքեղ,
Թէ երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ,
Թէ որ զարնեն մափուկ քընար:
Չունին ձայն այնքան մէ սիրուն,
Քան գանձկալի եղբայր անուն:
Տնւր ինձ քու ձեռքդ, եղբայր եմք մեք,
Որ մըրքիս էինք զատուած.
Բաղդէն ամեն ոխ չարանենգ,
Ի մէ համբոյք ցըուին ՚ի բաց:
Ընդ աստեղօք ինչ կայ սիրուն,
Քան գանձկալի եղբայր անուն:
Երբ ալեռ Մայր Հայաստան,
Տեսնէ զորդիս իւր քովէ քով.
Սրտին խորունի վէրքըն գաֆան,
Քաղցր արտասուաց բուժին ցօղով:
Ընդ աստեղօք ինչ կայ սիրուն,
Քան գանձկալի եղբայր անուն:
Մէկ տեղ լացինք մենք ՚ի հընում,
Եկէք գարձեալ յար անբաժան,
Խառնենք զարտօսը և ըգինդում,
Որ բազմածնունդ ըլլայ մեր ջան.
Ընդ աստեղօք ինչ կայ սիրուն,
Քան գանձկալի եղբայր անուն:

Մէկ տեղ լոգնինք, մէկ տեղ ցանենք,
Մէկ տեղ թափին մեր քըտինքներ,
Ըզհունձ բարեաց յերկինս հանենք,
Որ կեանք առնուն Հայոց գաշտեր.
Ընդ աստեղօք ինչ կայ սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:
Մ. Պէտրովնա:

Ի ննջմանէդ արքայական, զարթիր նազելի
իմ, զարթիր,
Եհան նշոյլ արեգական, զարթիր նազելի իմ,
զարթիր:
Պատկեր սիրուն տիպ բոլորակ,
Լըացելու լուսնոյն քատակ,
Ո՛չ գտանի քեզ օբինակ, զարթիր, և ալն.
Աչդ քու տեսսիլդ զոր գու ունիս,
Աըար ծառայ քեզ զգերիս,
Աըեւակէզ գուցէ լինիս, զարթիր, և ալն.
Պարին սըտիւ քանի կոծամ,
Է՛ վարդ կարմիր և անթառամ,
Տես թէ զիարդ խղճալի կամ, զարթիր, և ալն.
Տապ և խորշակ ժամանեցին,
Զթերթք գեղոյդ ալրել կամին,

Քանզի էանց գիշերն մթին, զարթիր, և ալին:
կ աննժան իմ գովելիս,
Դ մէջ ականց գեղ քո մատնիս,
Դ ռահեակ սոյն թուականիս, զարթիր, և ալին:


Ե Բ Գ Յ Ա Ա Գ Ի Ն

Իմ սիրելի զաւակունքս
Կթափառին օտար աշխարհ.
Ես ուր գիմեմ, ուր վնդրուեմ,
Կծառակեն այլոց խոնարհ:
Եկամք, որդեակը իմ,
Զեր ժօրն այցելութեան:
Դարեր անցան, լուր մը չառի,
Իմ քաջերս մեռան, կորան,
Կույմամ արիւնս կը սառի,
Մէկը չունիմ տայ ինձ դարձան:
Եկամք, որդեակը և ալին:
Արիւնս ցամքած, սիրտս մաշած,
Դէմքս է տխուր մինչ յաւիտեան,
Եւ կարօսոյն իմ որդեկաց
Պիսի իջնեմ սև գերեզման:
Եկամք, որդեակը և ալին:

Եւ դու, հովիւ թափառական,
Ա'բգես ախուր ՚ի մէջ հովտաց.
Ե'կ արտասուենք թանգ կորստեան
Տխուր մահուան մեր օրդեկաց:
Եկամք, որդեակը և ալին:
Իսկ դու, Կոմնիլ իմ Հայքենեաց,
Գնամ հեռու աչքէս ՚ի բաց,
Յետին ոզջոյնս տար զաւակաց.
Զի կեանքիս մէջ յուսս է մեռած-
Եկամք, որդեակը իմ,
Զեր մօրն այցելութեան:

ԲԵՐ ՀԱՅԱՐ ՁԼ

Ինձ համար չէ գարնան գալը,
Ինձ համար չէ ծառի ծաղկելը,
Ուրախութեան օրտի գրգիռը,
Ոչ մի բերկանք չեն ինձ համար:
Ինձ համար չէ կենաց բաղզը,
Ինձ համար չէ երջանկութիւնը,
Եւ մըալոն կուսի աչքերը,
Նոցա արցունք չեն ինձ համար:



Ինձ համար չէ փայլուն լուսնի
Անտառ ու սար լուսաւորելը.
Գարնան վարդի երգչի առաջերը,
Սոխակ ու վարդ չեն ինձ համար:
Ինձ համար չէ բարեկամաց
Մէկ տեղ սիրով տօն կատարելը.
Զատիկ օրուայ ուրախ ասելը
«Քրիստոս յարեաւ» չէ ինձ համար:
Ինձ համար չէ ծնողաց լացը,
Ինձ համար չէ աղջկայ տրխթիք,
Գերեզմանիս վրայ արտասուիլը,
Բարեկամաց՝ չէ ինձ համար:
Բայց ինձ համար կու գայ ժամը,
Կ'երթամ թշնամեաց պատերազմը,
Եւ մահառիթ սպանիչ գլուխակը
Անդ պատրաստածէ ինձ համար:

Ք. Պատմանեան:

Թնդն այսօր, Հայաստան,
Հայրենիք մեր սիրական:
Եկամիք, Եղբարք, միաբան
Լեցուք գծեառնէ գոհաբան:

Բարձրացն արդ, Արարատ,
Տիուր թալսիծ քոյդ գադաթ:
Եկամիք, Եղբարք, և այն:
Փալեսցի իսած Քըլստոսի
Ի լոյս Ճակառ Հայ-աղքիւ:
Եկամիք, Եղբարք, և այն:
Մեծ են քո փառք, Արարիչ,
Մեծ են քո շնորհք, Տէր փոկիչ,
Եկամիք, Եղբարք, և այն:
Մեր կեանք, մեր փառք յաւլսեան
Զոհեաց ի քեզ, Հայաստան,
Եկամիք, Եղբարք, միաբան
Լեցուք գծեառնէ գոհաբան:

Յ Ա Կ Ե Ր Ց

Ծագեան հեղիկ, արև քաղցրիկ,
Ջլոյս պայծառ քո գեղեցիկ:
Զի ճեմեսցէ արքայ հզօր,
Մերս Յազկերտ պերճ փառաւոր:
Գու թագաւոր ալլազգական,
Շասա ծաներուք մեր տէր լշխան:

Սմա վայելէ վասոք և պատիւ,
Ստ հաւասար զեց գերաղնիւ,
Խաղկեսցի քո, տէս պատուական,
Աթու և օուը և գաւազան:

ԶԱՆ ԳԻՒԼԻՄ, ԶԱՆ ԾԱՂԻԿ

Խառիս տակը մանիշակ, ջան գիւլում
ջան ջան,
Ի՞ եարը քանց քեզ շեշակ, ջան ծաղիկ
ջան ջան,
Ուժ թումանիցն անց կենաց, ջան գիւլում
ջան ջան:
Քեզ կ'անեմ եարիս մշակ, ջան ծաղիկ
ջան ջան:
Խնձոր ունիմ կծած ա, ջան գիւլում և ալն,
Չորեք կողմն արծաթած ա.
Ալլերս ուզեց, տուի ոչ.
Ազիզ եարի զրկած ա:
Զուրը գալիս ա լափ տալով,
Երկու խնձոր ծափ տալով.
Հորէն եարս գալիս ա,
Ալ գդակը թափ տալով:
Ի՞ ախաէրս ծառի տակին,
Սաղմոսը կռան տակին,

Սաղմոսը անգիս է արել,
Լեզուն բեւլիւկ է դառել:
Մեր գրանը ուռի ծառ,
Ոսկէ կաքաւ վրտէն թառ.
Երթաւը ու գաւը օրօր տայր,
Ալւան ծաղիկ տանիւ տայր:

Անձրւ եկաւ շաղալէն,

Ուռու տերւ գողալէն.

Հըէս եկաւ իմ ախաէրն,

Ալ ձին տակին խաղալէն:

Մեր գրան առաջն մի դարան,

Աղջկերքն եկան նի դառան.

Շատ խաղացին ու շարուեցան,

Շարած մարդարիտ դառան:

ԵՐԳ. ՊԱՆԴՈՒԽԻՑ ՊԱՏԱՆԵԿԻ

Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դէպի ուր, ինձ ասոն,
Թուշում ես այդակս արագ:
Ալս, թրոթը, ծիծեռնակ,
Ծընած տեղս-Աշտարակ,
Անդ շննիք քո բունը
Հայրենի կոտորի տակ:

Անդ հեռու ալեւոր
 Հալը ունիմ սգաւոր,
 Որ միակ իւր որդուն
 Սպասում է օրէ օր:
 Երբ տեսնես դու նորա,
 Ինձնից շատ բարեւ արա,
 Ասա թող նըստի լայ
 Իւր անբազդ որդու վերալ:
 Դու պատմէ՝ թէ թնչպէս
 Ասու անտէր ու խեղճ եմ ես,
 Միշտ լալով, ողբարով
 Կեանքս մաշուել, եղել կէս:
 Ինձ համար ցերեկը՝
 Մուլժ է շշում արեգը,
 Գիշերը թաց աչքիս
 Քունը մօտ չե գալիս:
 Ասիր, որ չի բացուած՝
 Թառամեցայ միացած,
 Ես ծաղիկ գեղեցիկ՝
 Հայրենի հողից զրկած:
 Դէհ, սիրուն ծիծեռնակ,
 Հեռացիր, թռիր արագ
 Դէպ ՚ի Հայոց երկերը,
 Ծնած տեղս-Աշտարակ:

ԵՐԳԻ ՄԱՀ ՏՐԴԱՍԱՅ

(Օքելիայի երգի եղանակաւ):

Կորուստ անդարձ ողբանուէր,
 Կորուստ անլերջ տրամութեան,
 Հայոց ազգը մնաց անտէր,
 Աւանդ բազգիդ Հայաստան:
 Լացիք, լացիք թշուառացած,
 Լացիք որդիք թորգոմայ
 Աչա տեսէր անշնչացած
 Սուրբ մարմինն Տրդատայ:

ԵՐԳԻ ՑԱՂԹԱԿԱՆ (1)

Կեցցէ Շապուհ, կեցցէ արքայ,
 Փառաց նա միշտ օրեր տեսնայ.
 Կեցցէ օրուան այս յաղթութեամբ
 Եւ երբ արև փայլի անամբ:
 Իւր թշնամիք փախչին հապճեապ
 Երբեւ ըզմէգ լուսոյն հանդէս.
 Եւ տարածի իւր զօրութիւն
 Ցոր գալի վաղին նըշոյլք արփոյն:

(1) Այս երգը առնուած է Արշակ Բ. ողբերգութիւնից:

Քեզի նման, Սազդեզմանց քաջ,
Զեղաւ հզօս ոչ ոք յառաջ,
Եւ ոչ յետոյ իսկ ոչ երբէք
Լիցի յԱրիս և ոչ ուրեք:
Կեցցէ՛ Շամաւչ, կեցցէ՛ տրքայ,
Փառաց նա միշտ օրեմ տեսնայ,
Եւ տիրասէր զօրս եւը՝ ըզՊարս
Խը հետ տանի փառաց ՚ի փառաւ:

Կեցցես, քաջ Սամէլ, փառք ու պարծանք
(Հայ անուան.
Կեցցես, քաջ Սամէլ, դու ես միմիայն
Փրկիչ տան Հայկագեան:
Դու որ ուբացոզ խարդախ քո հօրից
Վրէժ տանել պատրաստ ես, (կ'տանք,
Քեզ միայն քեզ միայն փառք Հայկագունքս
Քեզ գարէդար յաւիտեան. (Հայ անուան.
Կեցցես, քաջ Սամէլ, փառք ու պարծանք
Սիդ մեծ քաջութեն վեհ անունդ կ'պատիէ,
Սիդ ջեթ հաւատը քեզ կ'պահպանէ
Եւ կ'զօրացնէ, զիտենք իսկապէս
Թէ քաջ Հայի սէս նահասոակ կ'պանաս.
Ուստի քեզ միայն փառք Հայկագունքս
կ'տանք
Քեզ գարէդար յաւիտեան:
Կեցցես, քաջ Սամէլ . . . և ալին:

Կապոյտ Երկնքում
Սատղեր են փայլում,
Սլեւ լուսնեակը,
Սմենից սիրուն,
Սմենից փայլուն
է արեգակը:
Կանաչ գաշտերում
Եւ այգիներում
Ծաղիկներ կան շատ.
Բայց չէ ոչ մինը
Վարդի նմանը,
Նա է բնութեան զարդ:
Սիրուն աղջիկներ,
Խնչակս ծաղիկներ,
Սմեն տեղ շատ կան.
Բայց իմ ընտրածը,
Սրտիս սիրածը
Հրեշտակին է նման:

Գ. Բարեն-Դարեանց:

ԿՐՍ.ՄԲՍ.ՄԲՈՒԼԻ

(Թարգ. Առւակընից):

Կրամբամբուլն էս էն օդին է,
Որ մեզի քաջ ծահօլը է,

Արոյ համը չի տեսնելն
 Ուսանողին ամօթ է.
 Բայց հանապագ, իմ սիրելին,
 Մենք կոնծում ենք կրամբամբուլի:
 Հայրս անդադար ինձ գրում է,
 «Որդի-ջան շուս աւարտէ».
 Տես, գրեզդ լաւ սերտէ,
 Ժամանակը աբագ անցնում է».
 Բայց նորս պացոն որդին
 Կոնծում է կրամբամբուլի,
 Կրամբիմբամբուլի, կրամբամբուլի:
 Թէ գալովն ու հոգսը ինձ նեղում է,
 Թէ իմ քէֆը տեղը չէ,
 Թէ աղջիկը ինձ խաբում է
 Ու հաւատարեն չէ
 Կատեմ աղջիկ, իմ նազելի,
 Քու տեղ կ'սիրեմ կրամբամբուլի:
 Թէ լեզոս ու թռքը իմ մաշուել է,
 Գլուխս էլ սաստիկ ցաւում է,
 Թէ որ խմելն ու քէֆ անելը
 Բըժիշկն ինձ արգելում է,
 Բայց ինչ ցաւ կ'ուզէ ըլի,
 Նև կ'կոնծեմ կրամբամբուլի:
 Եթի մալքս ինձ մի հարս հարել է,
 Ասում է որ՝ պըսակուեմ,
 Եւ պարտքն ու կարգն ինձ ստիպել է,

Ար ես ճաշ ու քէֆ սարքեմ,
 Ես ճաշի տեղ, իմ սիրելի,
 Կառնում առատ կրամբամբուլի:
 Բայց եսր կուգայ կեանքիս վեսչս,
 Մահս-էլ առաջիս տեսնեմ,
 Օղին կ'ածեմ բաժակիս մէջը,
 Հոգեհանիս-էլ կ'ասեմ,
 Վերջին անգամ, իմ պատուելի,
 Եկ առաքացնենք կրամբամբուլի,
 Կրամբիմբամբուլի, կրամբամբուլի:

Յ. Պարտահան.

Գերի ՅՈՅՆ ԲԱՆՏՈՒՄԻ.

Հայրենիք սրբազն,
 Իմ սիրոն աշխարհ,
 Թուշում եմ զէպի քեզ,
 Հոգւովս անդադար:
 Բայց աւագ, այս բանեում
 Փակուած եմ անտես,
 Պատերազմի գաշում
 Չեմ կուում ե ես:

Հանապազ տանջուեցալ
Քո հակատագըով,
Սրառումս շդթալից
Վէրքեր կըելով:
Թող այստեղ չարչարուիմ
Անձանօթ՝ կապուած,
Միայն քեզ, Հայրենիք,
Տեսնեմ ազատուած:

Ա.ԱՅՐ ԾՆԿՆՈՂ. Ա.ԱՅԴԵՐ

(Թարգմանեալթեան):

«Հայրել, ասաց գուստը հօռը,
Կապոյտ երկնքի վերայ
Ուրքան աստղեր փայլում են վառ,
Ասես համար, թիւ ըրկար.
Ասում են որ ամենայն մարդ
Աստղել ունի երկնքում,
Ճշմարթտ է ասա, Հայրել,
Խմբ ո՞ր տեղ է փայլում:
— Այն, գտարել, ալդ աստղերը
Ունին հաշխ ու համար,
Եւ մեզանից իւրաքանչիւր
Մի աստղ ունի իւր համար:

«Հայրել, տես տես, աստղը թռառ
Յետքից պայծառ գիծ թողեց.
Աստղելն ընկաւ երկնքեցը,
Միւս անգամ այլ չերեեց»:
— Ով իմ զստիկ, Հանգիստ կացիս,
Գու մէծատան մի աստղ էր,
Ու իւր օրում, իւր կեանքումը
Խիզմ ասածը չը գիտէր.
Ազքատնեցը նորա զռնից
Գիշեր ցերեկ հալածված.
Մի մարդ չկար նորան ծանօթ,
Ու չը լինէր վշտացած:

«Հայրել, տես, տես, աստղը թռառ,
Յետքից պայծառ գիծ թողեց.
Աստղելն ընկաւ երկնքեցը,
Միւս անգամ այլ չերեեց»:
— Ով իմ զստակ, մի վրդովիեր,
Գու աղջկայ մի աստղ էր,
Ու իւր հօր ու մօր խօսքը
Իւր կեանքումը յարգած չէր.
Նա փախել էր իւրեանց տեսից . . .
Մուր էր քսել տան վերայ . . .
Իւր ծնողքը լացուցել էր,
Խճչքը վասնել անխայ:
«Հայրել, զարձեալ թռառ մի աստղ,
Վայր ընկաւ նա երկնքից.

Հայրիկ, ովք աստղն էր արդեօք,
Որ գրկուեցաւ իւր տեղից»:
—Ո՛հ դստրիկս, հանգիստ կացիք,
Կեղծաւոքի դա ասող էր,
Որ իւր օրում ուղիղ մի խօսք
Մարդու երեկք ասած չէր.
Փարիսական իւր ձեւընը
Աշխարհք խաբեց, զարձացուց,
Այդ պատճառով Աստուած նորա
Ասողի լոյսը խաւարցրուց:
«Հայրիկ, տես տես, մի ասող թռուտ,
Եւ գիծ անգամ չը թողեց,
Աստղիկն ընկաւ երկնքեցը,
Միւս անգամ այլ չերևեց»:
—Ո՛հ, սիրական, խաղաղ մնա,
Բոնակլի դա ասող էր,
Որ աշխարհը իւրեան գեղի
Ծնած օրեց կարծել էր.
Նատ հալածանք, շատ նեղութիւն
Պատճառեց նա իւր կեանքում.
Նատ տուն քանդեց, շատ մարդ զրկեց,
Գութ չունեցաւ իւր սրտում:
«Ապա այն ինչ ասող է, հայրիկ,
Որ այնպէս պարզ վառվում է,
Նորա մաքուր պայծառ լոյսը
Չորս կողմք բակ բռնել է»:

—Ո՛հ թօ զստղիկ, աղջէք արա
Դա ծերունու մի ասող է,
Որ իւր կեանքում ոչինչ մարդու
Ոչինչ վնաս տուած չէ.
Այն լուսաւոր բակին է նորա
Առաքինի գործքերը.
Աղօթք արա, որ երկարվին
Նորա կեանքի թեւերը.
Նատ օր չանցաւ, երկնքեցը
Մի ացլ վառ ասող պակասեց.
Ո՞վի ասողիկն էր որ ընկաւ,
Բան հարցանող չերեց:
Մինչ դեռ լուսինը արծաթափալ
Լոյս էր տալիս գիշերին,
Խորհրդաւոր մինչ տերել էր
Անվրդով խոր լուսվիւն,
Մի սրտաթափ, մազերն արձակ
Վաղեց աղջիկ սպաւոր
Դէպ ՚ն գեղի գերեզմանքը,
Մունկ չոփեց մի շերժի մօտ:
«Հայրիկ, ասողիկ չէ փալում,
Դու լաւիտեան քնիցիս.
Առ ինձ քո մօտ, քո ծոց, քո գերկ,
Ինչու անոէր թողեցիր:
Իմ աստղիկն ասա նոյնալէս,
Որ չը փալի՞ հերեք է.

Այս աշխարհը ինձ առանց քեզ,
Մուլթն ու խաւար մի բանտ է»:
Մի մարդ չըկար, որ նկատէր,
Որ հետեւալ գիշերին
Պակասեցաւ երկնքիցը
Մի պայծառ ասազ խնդագին:
Երսորդ օրը շատ սպառոք
Փորեցին մի գերեզման,
Ուր թաղուեցաւ իւր հօր մօտին
Մարմինը խեղճ աղջկան:
«Հայրիկ, տես տես, ասալը թռաւ,
Յետքեց պայծառ գիծ թողեց,
Ասողիկն ընկաւ երկնքիցը
Միւս անգամ այլ չերեկց . . . » :

Առն Ելլուսն-եւ (Ա. Դավիթի հանդիպություն):

Ե Ր Գ Ո Ւ Ս Ո Յ Շ)

Հմազա քաջազունք,
Հայոց գաւակունք,
Առէք աղեղունք
Ի մաշ երազունք:

1) Այս երդը առնեւած է Արշակ Բ. ողբերգութեանից):

Ահաստոք սոլասեն
Կենդանիք սարսեն
Զինուցդ ՚ի ձայնէն.
Նեշտակի նետեր
Թափեցէք քաջեւ
Յերէս անվեհէր,
Վաղեմք ուր վրանգ,
Այս մեր ըգբօսանք,
Որսոց արշաւանք,
Մարտից են կրթանք:
Երթամք գունդ ՚ի գունդ,
Յազեզ և մըկունդ,
Յուսով սըրտաթունդ.
Շամփսեմք կենդանիս,
Երս զիժնամիս
Ի մեր հայրենիս:
Զի օր մ'ալ նոյնուէս
Մարտին ՚ի հանդէս՝
Զարնեմք մահազգեաց
Զոսոխս հայրենեաց.
Եւ յաղթանակաւ
Լցեաւ աւարաւ,
Դառնամք քաջարշաւ,
Եւ ՚ի մեր զամբնիք
Ծամի տան սիրելիք,
Պահծան հայրենիք:

Ի Մ Ե Ր Գ Բ

Հեռացել եմ իմ մայրենի աշխարհից,
Սերս բարեկամք անջատած են ինձանից.
Թառամում եմ ես այս օտար երկրումը,
Մեհակ բըսած ծաղկի նըման զաշտումը:
Կամաց կամաց տարբիները անցնում են,
Մեզ նորոգած գարուն, ամառ դարձնում են.
Միայն իմ խեղճ կեանքը չունի ոչինչ նոս,
Ինձ երեկը կրկնվում է միշտ այսօր:
Ասպարիզիս նեղ է ձամբան ու փըշոտ,
Խեղճութիւնս համարում են ինձ տմօթ,
Իմ վիճակին կարեկցութիւն մարդ չունի.
«Դա ասում են, իր կեանքութը գարդ չունի»:
— Ես գարդ ունեմ, զարդը մեծ է ու պէսպէս,
Բայց չեն տեսնում ձեր աշերը կարծատես:
Երբ ես մտայ անհիւրինկալ այս աշխարհ,
Քանի բուլէ բաղդը ժըպտաց ինձ պայծառ.
Հա, ասացի, դարձել է իմ անիւր,
Լըրացել է իմ վաստ բաղզի շար թիւր:»
Յանկարձ՝ փչեց անոտութելի հիւսիսին,
Թառամեցուց վարդ մանուշակ մայխոին,
Այսպէս չորցուց իմ նազելի հասակը,
Իմ անողոք, անազորոյն վիճակը:
Այս, մօտեցիր օրհասական օր մահուան,
Բեր քու հետզ սև հող ու նեղ գերեզման.

Յոնդ սառ լինի իմ նոր տանը յատակը.
Ծանըս քար է վըրէս ծածկած վերժակը:
Բայց, ալս, երբ օր կ'անցնի ամիս ու տարի,
Կը մամոռակի գերեզմանը այն քարի,
Հետքը անգամ չի մնալու իմ խաչին.
Իմ անունը իմ չիշատակ — կը կորչին.
Բայց կ'ուղէի թողնել այս տեղ մի արձան,
Որ դարէ զար մընար, ամուր անկործան...
Ես երդեցի երգ ուղընկն ու անուշ.
Իմ քնարը ձայնն էս մեղմիկ ու քընքուշ,
Միթէ այնքան անգութ՝ կ'լինի Նետա գետ,
Ու անունըս անգամ կ'անէ նա անհետ:

Ո. Տ.-Գ. Պարտիկուն

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆԵՍՆԻ ԵՐԳԸ

Հիմի էլ լուենք, եղբարք, հիմի էլ,
Երբ մես թշնամին իր սուբն է գընել,
Իր օրհասական սուբը, մեր կըսծին,
Ականջ չի գընում մեր լաց ու կօծին,
Ասացիք, եղբարք հայեր, թնչ անենք,
Հիմի էլ լուենք:

Հեմի էլ լըռենք, երբ մեր թշնամին
Դաւով, հսալուքքով տիսեց մեր երկեն,
Զընջեց աշխարքից Հայկաց անունը,
Հեմքից կործանեց Թորգոմայ տունը,
Խըլեց մեղանից թագ, և խօսք, և գէնք,

Հեմի էլ լըռենք:

Հեմի էլ լըռենք, երբ մեր թշնամին
Խըլեց մեր սուրբ — սրաշտան մեր անձին,
Մըշակե ձեռքիցն էլ խոփը (1) Խըլեց,
Աղդ սուր ու խոփից մեր շղթան կըռեց,
Վար մեզ, շղթայով կապած գերեն ենք.

Հեմի էլ լըռենք:

Հեմի էլ լըռենք, երբ մեր թշնամին
Սոսկալ գէնքը բըռնած մեր գլխին,
Կուլ տալ է տալիս արտասունք առասա,
Աղէխարշ բողոք վարուց ապիքատ.
Մեր գնուխը լալու Եփրատ ուր պըռտենք,

Հեմի էլ լըռենք:

Հեմի էլ լըռենք, երբ մեր թշնամին
Լիբր գոռոգութեամբ լըրած իր հոգին.
Արդարութեան ձայնն հանած իր սրտից
Արտաքսուծ է մեզ մեր բընեկ երկրից,
Պանդուխտ հալածեալ, եղբարք, ուր դիմենք.

Հեմի էլ լըռենք:

(1) Արօրի կամ մահի երկաթ:

Հեմի էլ լըռենք, երբ մեր թշնամին,
Անգոհ մեր բեսած ճանը զոհեցին,
Իւր լիրը, նըգոված ձեռքը կարկառեց,
Աղգութեանս վերջին կառը պատառեց.
Հայի կորուսար մօտ է, թնչ անենք.

Հեմի էլ լըռենք:

Հեմի էլ լըռենք, երբ մեր թշնամին,
Արհամարհելով մեր փառքն ազգակին,
Մեր Եկեղեցուն ձեռնամերձ եղաւ,
Գալւազգեստ գառին մեզ գրլուխ զըրաւ,
Սուրբ խոսան չոնինք, արդ ուր արգոթենք.

Հեմի էլ լըռենք:

Հեմի էլ լըռենք՝ մարդիկ ինչ կ'ատեն,
Եսք մեր աեզ քարինք, տալառաժք խօսեն,
Չի՞ն ասիլ ու Հայք արժանի էին,
Աղդ սորովական անարդ վիճակին.
Մեր սուրբ քաջ նախնեաց գործերը գիտենք.

Մինչեւ Երբ լըռենք:

Թող լրուէ մունջը, անդամալոյձը,
Կամ՞ որոց քաղցը է թշնամու լուծը,
Բայց մենք, ու ունինք հոգի ու սիրտ քաջ,
Ե՛կ անվախ ելնենք թշնամու առաջ,
Գոնէ մեր փառքը մահով յեա լոլենք

Ու այնպէս լըռենք:

ԵՐԳԻ Ի ԴԵՄՍ ՔԱՅՖԻՆ ՎԱՐԴԱՆԱՑ

Հայրենասէր Արամեանք,
Զի՞ կայք ՚ի քուն ընկղմեալ,
Բացէք զաշո ձեր հոգեկան,
Տեսէք զօսս ձեր ժամանեալ:
Ուր են փառք, ձեր ձեր նախնեաց,
Ուր են պատիւ վեհ արանց,
Որ զաշխարհ Հայաստանեաց
Լցին փառօք դիւցազանց:
Յառաջ մատիք ինձ լսել,
Հառաւիղք քաջին Հայկայ,
Ես կամիմ ձեզ արդ պատմել
Զաղգասէր գործ Վարդանաբ:
Որ գգլուխ եւր կենօք չափ
Եղ ՚ի փըրկանս եւր ազգե,
Եւ կընքեալ զայն եւր արեամբ՝
Եղեւ փըրկիչ Հայրենի.
Սուբբ եսաչ փայլեաց փրկչական
Հոգեոց ազգիս Հայկական,
Պահեամ զմեղ, Տէր Աստուած,
Եւ աշխարհիս փորձանաց:
Լուսաւորեաց Հայաստան,
Լուսով եսաշին փրկչական.
Հնչեա աշխարհ ամենայն
Զիոդ մեծի տւետման:

Բարձրացիթ արդ Արարատ,
ՊՃՆԵալ ծաղկօք զքոյդ գագալթ.
Ազգիս Հայոց իննդութեան,
Լեր դու վկայ յաւիտեան:

ԱՆՁՈՒԿԲ ՀԱՅՐԵՆԵԱՑ

Ա.

Հայաստան, քաղցը իմ Հայաստան,
Ոգեքս յանունդ հալեցան.
Մընչև ցթը ես ՚ի քէն պանդուխաւ,
Ոգւյս իմ եթը լըցցի ուխտ:
Արդեօք աչքս անձկալից
Երբեմն ըզքեզ տեսցին,
Աչքս այս արտասուալից
Երբէք դադարեսցին.
Շուրթն իմ ՚ի հոդե կենսաւոր
Տացէ զհամբոյքն ուխտաւոր.
Արդեօք գլուխս վշտակոծ
Հանգիցէ քոյդ ՚ի ծոց:
Հայաստան, սէր իմ Հայաստան,
Ոգեքս ՚ի տէնչդ հալեցան,

Մենչև ցերք ես ՚ի քէն պանդուխտ,
Սբռախ իմ երք լըցցի ուխտ:

Բ

Հայաստան, իմ պերճ Հայաստան,
Ո՞վ երկիք նուիթական,
Հընոց կենաց և ոթօրան,
Հեշտաբար երկնից խորան.
Ի քո սուրբ հովանիս
Ո՞զնքժղեհ տանէս զիս.
Ո՞՞ ՚ի ստուերսդ Երազմոյն
Ըզնախնեացս հեղցէ քուն,
Անմահութեանց վեհաբուն,
Ծըծել անդ գոդ և զաւիւն,
Եւ զաստեացը վըշտաց
Գտանել կատարած:

Հայաստան, քայզը իմ Հայաստան,
Ոգեքս յանուենդ հալեցան,
Մնչեւ ցերք ես ՚ի քէն պանդուխտ,
Սբռախ իմ երք լըցցի ուխտ:

Գ

Հայաստան, սիրուն Հայաստան,
Յուսոյ խորիսի մարդկութեան.

Դու ու իմ լոկ ակընկալեաց վայը,
Յոը մշք իմ ձըգին յամայը,
Ո՞ զմին գէլժ տայը լընուլ
Զիմս ըղձից ՚ի քեզ հուլ.
Ո՞ փափաքս յարատեւ,
Իբր զսիւք մի թեթեւ,

Հասուցանէս մինչ առ քեզ,
Եւ զայս ողջոյնս սըրտակէզ,
Եւ զհառաչս ոգւոյս բիւք
Զոը ընդ բլուր տանկը ՚ի սիիւռ:
Հայաստան, քայզը իմ Հայաստան:
Ոգեքս ՚ի տենչդ հալեցան,
Մենչև ցերք ես ՚ի քէն պանդուխտ,
Սբռախ իմ երք լըցցի ուխտ:

Դ

Հայաստան, իմ վեհ Հայաստան,
Երանութեան օթարան.
Ո՞ տայը զաւուրս իմ ցաւալիս
Փոխել ո՞հ յերանելիս,
Ոչ փառօք փայլելով
Վազանցուկ ո՞չ ոսկւով,
Այլ ՚ի զքեզ տիսանել
Սուրբ ըզսարսըդ ողջունել:
Զաւերակօք քով փարել
Եւ զհարցս անդուստ ձայն լըսել.

Եւ զնոցին հետս անանց
Համբուրել գետնամած:

Հայաստան, քաղցը իմ Հայաստան,
Ոգեքս յանունդ հալեցան.

Մինչև ցՔը ես ՚ի քէն պանդուխտ,
Սըրտիս իմ ե՞րբ լըցցի ուխտ:

Ե

Հայաստան, անոյշ Հայաստան,
Դու զոգիս լընուս համայն.

Դու խրախոյս, փառք իմ և վիշտ:
Յոր սիրտ իմ թռանի միշտ.

Ես պատիւ, զինչ և զերի,
Խանդ, ըզշունչ և սին զերգ՝
Ի բագինդ արգաղեր
Կախեցից լիաձիր.

Մի լոկ ենդրեալ փոխարէն՝
Զի գքեզ աչք իմ տեսցեն.
Զի միջ ցմահ անձկալից
Զերդ սերիեան գուեցից.

Հայաստան, իմ քաղցը Հայաստան
Ոգեքս յանունդ հալեցան.
Մինչև ցՔը ես ՚ի քէն պանդուխտ,
Սըրտիս իմ ե՞րբ լըցցի ուխտ:

Խորէն Եպիսոպոս Գալքայէտն:

Ա. Ո. Հ. Ա. Ա. Ս. Ա. Ն

Հայաստան, Երկիր գըախտավալի,
Դու մարդկայնոյ ցեղիս ոսբան,
Դու և բնիկ իմ հարենիք,
Հայաստան, Հայաստան, Հայաստան:

Ի վեհ անունդ սիրտ իմ, ՚ի, յոյժ
Ոգեռը ՚ի նոր խրախոյս,
Եւ անձկալրեաց՝ ի քեզ յուսամ,
Ի քեզ՝ ՚ի քեզ յոյս իմ միայն.

Հայաստան, Հայաստան, Հայաստան:
Հայաստան, անուն փարելի,
Դ քեզ հանգիստ նոյեան տապան
Եգիտ և քեւ ասպեցաւ նոյ,
Հայաստան, Հայաստան, Հայաստան:

Գետք քաջառաջք աղենաբուզի,
Զհողդ բարի առնեն յուռթի,
Քեւ ասպեմ ես, քեւ միշտ ցնձամ,
Քեւ, քեւ պանձամ, փառք իմ միալն,
Հայաստան, Հայաստան, Հայաստան:

Հայաստան, ծնող դիւցազանց
Եւ հրաշալեաց հանգիստարան,
Քո զեմիւոյն քաղցը է շնչիւն,
Հայաստան, Հայաստան, Հայաստան:
Հայկ, Արմենակ, Արտմ, Տիգրան,
Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան,

Զոր շնչեցին և զօրացան,
Զքեզ յիշեմ, զքեզ սիրեմ,
Զքեզ, զքեզ, սէր իմ միայն,
Հայտստան, Հայտստան, Հայտստան:
Յովհաննէս Միլու — Վահանեցի:



ԵՐԳ ՄԵԾԻՆ ՎԱՐԴԱՆԱՑ

Հուը բարկութեան համայն հայոց.
Բորբոքեալ գերդ բաց բարկաճաթ.
Ու կալծականցըս բիւր բիւրոց,
Զարթոյց ՚ի մարտ սարս սառնապատ:
Զի՞ վարանիմք արդ աստ եղբարք,
Դաստարկ ձեռամբ, դաստարկ ձեռամբ.
Ձեռամբ յարտագ տղմուտ Շն գրոյդ, ՚ի գրոյդ
՚ի գրոյդ թռչիմք սլանամք, սլանամք, սլա-
նամք,

Հուը պէն ՚ի ձեռփն
Եւ վրէժ ահագին
Սպասեն և կան
Քաջք Արշակունեան

Եւ յոր երկինք հանդիսատես
Զաշնոյժ նախնեաց հեղու ՚ի մեզ

Հապօն քաջք քաջաց
Բնդ Սասան կուրծս
Միւնցուք մկունս
Ուժգին ՚ի հարումած:

Թ. Աշոքիսեան:



ՅԱԽՈՒՐ ԴՈՐԾԱԴՐՈՒԹՅԵԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՍՈՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԵԱՆ
24 ՕԳՈՍՏՈՍ 1860 (Կ. ՊՈԼԻԲՈ):

Հայրենեաց սիրով վաստած վեհ սրմեր
Ի՞նչ կը յապաղէք ելնել ՚ի հանգէս.
Ի՞նչ կը յապաղէք. — սիրու կը զիմաննել,
Սիրու որ ազգասէր ըլլաւ կը ցանկայ,
Տեսնել հայրենեաց այսքան բիւր աղէտ,
Եւ գու անապրեր ցարդ մնալ յաւէտ:
Խեռ առելութեան և չար նախանձու
Սիրմերն ու ոգին հեռու մղենք հեռու.
Սիրու սրտի կապուած, թե թեկ տուած,
Հայրենեաց սիրոյ ասպարէզն բացուած.
Օն վազենք յառաջ ՚ի սուրբ խաչն վստահ,
Օն երթանք յառաջ, և անձնանուէր
Հայրենեաց օգտին ըլլանք ուխտանուէր.

Հայ մե վհատիւ, սիրո առ. և սիրո տուր,
 Տկարք զօրանան, քաջք խըախուսին,
 Վատերը բացուին, վատերը զատուին,
 Ճշմարիտ Հայերն յառաջ թող անցնին.
 Խաչ, սէրն են նշան Ճշմարիտ Հայուն
 Խաչ, սէրն են պարձանք Ճշմարիտ Հայուն.
 Սիրոյ դրոշակներ
 Թող արդ պարզուին,
 Հաշտութեան ձայներ
 Թող արդ հնչուին.
 Հայն մէկ սիրո եղաւ
 Սիրով միացաւ,
 Սուտ են որ ըսեն
 «Հայք զիրաւ կատեն»:
 Սուրբ Արարատեան մայր աթոռոյն գիրկը,
 Եկէք Հայկազունք, Եկէք միանանք.
 Եւ սփոփենք մեր վշաացած մօր սիրտը,
 Օքնելով Տէրը, որ մեզ պարզեց
 Մեր ազգին կապն ու հոգին,
 Ազգային Սահմանադրութիւն
 — Յաւերժասցի արդիւնաւէտ:

Ա. Պ. Պ. Փափողէտնդ:

Հնչեսցեն լավք գեղ գեղ ՚ի սուլ,
 Քնարաց Հայոց սովիերաց,
 Եւ ՚ի Մասեաց ձայնք օն անդուլ
 Երգովք ախորժ մազթանաց:
 Դըրուտսեսցին ՚ի քաջցը ՚ի նուտպս,
 Ազգանուէր գործք սիրավիք,
 Հըռչակ հարցեն երկրի ցծագս,
 Փառաւոր անուն քաջցը կի:
 Երկարեսցին աւուրք կենաց
 Տեսոն Գէորգեայ մեր պեաի,
 Եւ հիւսեսցին թագ պարձանաց
 Մեծարդիւն Հայբապետի:
 Օն, Հայաստան, Խինդ ՚ի գէմս, Խինդ ՚ի գէմս
 Կնց օքնարան ՚ի հանդէս, ՚ի հանդէս,
 Զգեցիր հանդէս ծիրանիս,
 Եւ տուր յուղերձ գաւեախ:
 Հոգէհատոր լիմ որդիք,
 Գտի ահմ սկաշտպան հըզօր.
 Եւ պաշտելի հայրենիք
 Պանծասցի ՚ի Տէր ԳէՈՐԳ:

Վահաբամ կ. Մանկանէ:

Ա. Գ. Զ Կ Ա Յ Ե Ր Գ

(Բայր Եղանակին. (Ты зуна яь мол,
Краснайл-дѣвица,
Ты звѣзда-ль моя
Непаглядная.)

Համբիստ իմ անոլշ
Անցար գնացիր.
Միամի վէրք անբոյժ
Սըսումս թողեցիր:
Սոխակն գեղեցիկ
Կանաչ պարտիզում,
Երգելով քաջցրիկ
Ինձ չէ գրաւում:
Քեզանով միայն
Երջանիկ էի.
Տեկին ինքնիշխան
Ինձ կարծում էի:
Ցերեկը մենակ,
Փակուած սենեկում
Ոզում եմ անյագ,
Ոչ ոք չէ լսում:
Գիշեր է գալիս —
Մակիճ եմ մոնում.
Տրտմում է հոգիս,
Քունս չէ տանում.

Մագեր թուխս, երկայն,
Այեր գրաւիչ,
Ինչ հասակ, ինչ ձայն
Ինչ հոգի կարիճ:
Ոչ, սիրուս ալրուած
Ոչչ քեզ է կանչում.
Ողջ քո անմոռաց
Անունդ է յիշում,
Անգութ, ինձ խաթեց,
Ուրիշին սիրեց,
Ախ, նա ինձ գեռ վաղ
Պատրաստեց դագաղ:

Ա. Շահումյան:

Հայոց աղջեկներ՝ ձեր հոգուն մատաղ,
Երբ միտս էք գալիս՝ ասում եմ իս ախ,
Հալմում եմ, հալվում օտարութեան մէջ,
Ախ, սիրոս խորվում, ցաւիս չիկայ վերջ:
Երբ կարմիր գինին բաժակումս ածած
Սեղանիս վըրայ առաջս է դըրած,
Աչքըս ակամայ վըրան եմ ձգում,
Ձեր սիրուն պատկերն եմ մէջը տիսնում:

Տեսնում եմ և, այս, միտքս է մոլորդում,
Դառն աբտասունքով աշքըս պըզուրում,
Կարծում եմ բոլոր աշխարհ մթնեց,
Արեն էլ խափեց, էնդուս որ տիսեց:

Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մեռնեմ,
Ձեր սիրուն աշերն էլ թրբ կը տեսնեմ,
Էն սե սե աչքերն՝ սե ունքով պատած,
Կարծես՝ երկնային զալամով քաշած:

Էն սե սե աշերն, որ շատին սպանեց,
Բայց էլք շատին գըժութեց հանեց,
Ես էլ կենդանի տեղովս եմ մեռած,
Առանց կը բակե էրուած, խորոված:

Էլ թրբ կը տեսնեմ ես ձեզ ման գալիս,
Բաղ ու բազայում սէլրան անելիս,
Ինչուեղ ամօթեց վարդն էլ է գեղնում,
Եսր որ ձեր կարծեր թըշերը տեսնում:

Բըլըուն էլ վարդեց ձեր ձայնը լսելիս
Թըշում է, թըշում, ամպերում կորչում
Եւ իր Արարդի տեսածնակնիս (չում:
Փառք քեզ, Տէր Աստուած, փառք քեզ է կամ-

Հայոց աղջիկներ՝ թնչ անուն տամ ձեզ,
Թէ հըհշտակ անեմ՝ հըեշտակ չ'եմ տեսել,
Թէ մարդ անուանեմ՝ բէդամաղ կ'անեմ,
Ուրեմն թնչ անեմ, մոլորուած եմ ես:

Մոլորուած եմ ես օտար աշխարհում,
Հաւատն էլ օտար, օտար և լեզուն,

Աղջիկն էլ օտար ու ձեզ չե նըման,
Հայոց աղջիկներ՝ դուք էք աննըման:
Ձեր սէրն է միայն սըրտումըս պահած,
Ձեր սիրով միայն նու ես կենդանի,
Ձեր սէրը միայն էս կեանքըս մաշուած
Օտարութեան մէջ դեռ կը պահպանի:

Գեղի Արքի հանեան:

ՄՇԵՑԻ ՄՇԱԿԻ ԹԱՂՈՒՄՐ

Հանդեաւ ՚ի Տէր աղքատ Մշեցեն.
Նորս չորս ընկեր փալանները թողին,
Չորս տախտակի մէջ մարմինն ամփոփած
Խըրեանց թեռնասովոր ուսեթքին դրին:

Ազդ փթած սնդուկ կը հասցնէ տեղին,
Ուր պիտի պահ տան մութ գերեզմանին
Տանջուած ու մաշուած

Մշեցու մարմին:

Է՛հ, հազիւ հանդստացար
Աշխարհի տանջանքեց.
Ոչ ոք քեզ արդար
Փայ չը հանեց:

Խ՞նձ լուր գու կը տաս
 Այս տեղի կեանքից.
 Խղճաց օրհաս
 Քեզ շուտով կանչեց:
 Քու հօր տունը հարուստ օջաղ էր,
 Քրդերը եկան բոլորը խլեցին,
 Թէև հայրդ շատ էլ զօջաղ էր,
 Համ մալը տարան, համ սպանեցին:
 Սառը ցուրտ ձմեռ.
 Բոլոր ձեր տուն հարինք ընկան,
 Ո՛չ մի հմուտ ձեռ,
 Օգնութիւն չտուեց:
 Իւրուր ետեց մտան գերեզման
 Եղբայրներդ վեց:
 Քո ինեղծուկ մայրեկը
 Շատ լաց լինելուց
 Աչքերի լոյսն
 Խսպառ. կորցրեց.
 Մշեցու յոյսն,
 Սուրբ Կարապետն, նրան
 Իւր գուռն ընդունեց:
 Կոյք մօրդ պահ տուիր տաճարին,
 Հայրական տունը վաղուց էր քանդուած:
 Յոյսդ գցեցիր պանդուխտութենին,
 Օտարութեան մէջ գտնել օրէն հաց:
 Մի գաղ կոշտ շալեց

Փալւան կարեցիր
 Մատաղահաս ուսերից
 Շուտով քաշ արիը:
 Դարձար բեռնակիր
 Կերակրվեցիր.
 Քո հացըդ գըտար.
 Զը քաշեց երկար
 Քրտնած մըսեցիր,
 Տեղ ու տէր չը կար
 Վէր ընկար մեռար.
 Կեանքըդ բազմացարչար
 Այսպէս կնքեցիր:
 Քո կեանքիդ մէջն է երկրեդ պատկեր
 Խնչ որ պատահեց քո հայրական տան,
 Մեշտ վէր են զնջել ցաւերն ու Քրդեր
 Քեզ պանդուխտ գցող թշուառ Հայաստան:
 Խղճուկ վազամեռին
 Ուղեկցեց չէ մասդաշատ ամբոխ.
 Պանդուխտ մշեցին
 Թոնդ ընդունէ ալս մի քանի տող:
 Գ. Քուշաբեռնաց:

Մեր կեանքի նման ոչ ոք կեանք չունի,
 Մեշտ ազատ, ուրախ, խմում ենք գինի:
 Տըա լա լա լա լա լա լա լա լա լա լա:

Ամեն սար ու ձոր, ամեն տափ, մէրի,
 Մեր պատառներն են սաղ բոլոս տարի,
 Տըալլա և այլն:
 Մեր ատամանը մեզ լաւ է պահում,
 Մեր ամեն հոգար նա ինքն է քաշում:
 Տըալլա և այլն:
 Թէ գործ պատահի, ու լաւ կատարենք,
 Մեշտ մեր փայտ մենք հայալ ստանում ենք:
 Տըալլա և այլն:
 Ամեն երկրումը ջոկ անուն ունենք,
 Ամեն տեղ օթրող մենք հեշտ ճարում ենք:
 Տըալլա և այլն:
 Ուրեմն խմենք լվա թասով գինի,
 Մեզ նման քէֆով ոչ ոք կեանք չունի:
 Տըալլա և այլն:

ՇՈՒՅԼՈՒԹԻՒՆ

(Թէֆլիսեցու գանգատներ):

Մէկը, տեհար - շեապայով,
 Քաշած ձեռին շան կաշին,
 Շուշի կառըն աչքերին —
 Լուս ընկաւ քո առաջին:
 Էսէնց է, մօդա է, մօդա է, մօդա է:

Պետերբուրգումը միթօմ,
 Աւաբտիլ է իր ուսում,
 Փիլիսօփայ է, կոսիս,
 Խորը տրկէմէն է խօսում:
 Էսէնց է, մօդա է և ալին:
 Մի ձեռը նա փըքվելով,
 Ունի շալվարի ջերում,
 Կոտրատվելով՝ միս ձեռով
 Խորած մագերն է քօքում:
 Էսէնց է, մօդա է և ալին:
 Ու բերնումը ծխելով
 Սատանալի փուրվարը,
 Մէջքը կոտրած կատել պէս,
 Երբ շափում են բուլվարը,
 Էսէնց է, մօդա է և ալին:
 Մէկը, տեհարումիս, պոչը
 Թորի է տալի դայրաթով,
 Կոսիս, քուշէքի աւելը
 Վիր է կալի փօղրաթով:
 Էսէնց է, մօդա է և ալին:
 Մէկէն, օչխարի նման
 Էղնէն կապիլ է գըմակի,
 Կոսիս, դարբնի մինծ փութսով
 Փըշած ըլին իր քամակի:
 Էսէնց է, մօդա է, և ալին:

Ան, էն դամբի պէս դործած
Էրեսների էն քուղը,
Սապոկների Ճռճողը՝
Քանդում են իմ ըզուղը . . .
Էսէնց է, մօդա է և այլն:
Չիմ կանացի, հախ Աստծու,
Բարկութիւնն իմ սահման,
Սկսում եմ վայ տալով
Մեր կնանիքն անիծել . . .
Էսէնց է, մօդա է և այլն:
Էդ անիծուած չար մօդան
Էլ չէ տեսում մէ տարի,
Գէլաքնուրի ծախողն
Էնքան չունի մուշտարի:
Էսէնց է, մօդա է և այլն:
3. Մէկն — Յուբէն:

ՀՈՎՈՒԻ ԴԱՐՁԻ ՍԱՐԻՑ

Մնաք բարնվ, մարգեր,
Արօսներ փայլուն,
Ամառն անցկացաւ,
Հօտը գնում է տուն:

Մէնք էլք կը գանք, կբարձրանանք սարը,
Երբ թռչունների կզարթեն երդերը,
Երբ ծաղիկները կծածկեն երկերը,
Անոյշ մայսին կվագեն ջրերը:
Մնաք բարնվ, մարգեր,
Արօսներ փայլուն,
Ամառն անցկացաւ,
Հօտը գնում է տուն:

Թարգմ. Բարիստաբեկունից:

ԱՐԱԲՍԻ ԱՐՏԱՍՈՒՆՔԸ

Մար — Արաքսի ափերով
Քայլամուր գլենում եմ,
Հին հին դարուց յիշատակ,
Ալեաց մէջը պըտքում եմ.
Բայց նոքա միշտ յեղեղուկ,
Պղտոք ջրով եզերքին,
Դարիւ դարիւ խիելով,
Փախչում էին լալագին.
Արաքս՝ ինչու ձկանց հետ,
Պար չես բռնում մանկական.

Դու գեռ ծովը չը հասած,
 Սըգաւոր ես ինձ նըման:
 Ինչու արցունք ցայտում են
 Քու սէգ հսկարտ աշերից .
 Ինչու արագ փախչում ես,
 Այդ հարազատ ափերից .
 Մթ պղատըլ յատակդ,
 Հանդարտ հոսէ խայտալով.
 Մանկութիւնը քու կարճ է.
 Եուտ կը հասնիս գէտ ՚ի ծով:
 Վարդե թփեր թող բուանին
 Քու հերքնկալ ափի մօտ.
 Սոխակները նոցա մէջ
 Երգեն մինչեւ առաւօտ:
 Մշտադալար ուռփներ,
 Սառ ծոցի մէջ քու ջրին.
 Ճրկուն ոստրն ու տերեւ,
 Թող թաց անեն տապ օրին:
 Ափերիդ մօտ երգելու
 Հովիւք թող գան համարձակ.
 Գառն ու ուլը քու վճիտ,
 Զուրը մտնեն միշտ արձակ:
 Մէջքը ուռցուց Աբաքը,
 Փըրփուք հանեց իւր տակից,
 Ամպի նման գոռալով
 Էսպէս խօսեց յատակից:

«Խիզմիս, անմերտ պատանի,
 Նիւհըս ինչու դարեւոր.
 Վըսկովում ես, նորոգում,
 Իմ ցաւերը բիւրաւոր:
 «Սիրելիկ մահից հետ,
 Ե՞րբ ես ահանել, որ արքին
 Ոտքից ցգլուս պձնուի
 Եւր զարդեսով թանկագին:
 «Որի՞ համար զարդարուիմ,
 Որի՞ աչքը հսավուքեմ.
 Շատերն ինձ են ատելի,
 Շատերին ես օտար եմ:
 «Կար ժամանակ, որ ես կէ,
 Երքեղապարդ հարսի պէս
 Հագար ու բիւր սըշբանքով
 Փախչում էի ափերէս:
 «Յասակրս պարզ ու վրճիս,
 Կոհակներըս որոսուն,
 Լուսաբերը մինչեւ այդ
 Զըրիս միջին էր լոզում:
 «Ի՞նչըս մնաց այն օրից,
 Ո՞ւ ջրամօտ գեղեցըս,
 Ո՞ւր իմ շէն քաղաքից,
 Ո՞ւ բերկբալի տեղեցըս:
 «Տուրքը ջրի ամեն օր,
 Եր սնւրը ծոցէն Աբաքատ.

Մայրախնամ ինձ սընունդ,
Պարգևում է լիառատ»:
«Բայց ես այն սուբբ ջրերով,
Սուբբ-Ակորի ազրիւթին
Պիտի ցողեմ արտօրմայք
իմ ատելի օտարին»:
«Կամ կենսատու իմ ջրըով,
Ափերիս ծօտ կըկըզած.
Իւր նամմազը կատարէ
Թուբք կամ Պարսիկը հոտած»:
«Մինչ իմ որդիք – ով գիտէ –
Մարաւ, նօթի, անոէքունչ,
Օտար աշխարհ յածու՞ն են,
Թոյլ ոտքերով, կիսաշունչ»:
Հեռու, հեռու քըշեցին,
Բնիկ ազգը իմ Հայկեան.
Նորա տեղը ինձ տուին,
Ազգ անկրօն, մոլեկան»:
«Դոցմ համար գարդարեմ
իմ հեւընկալ ափերը.
Եւ կամ դոցմ հըապուրեմ,
Ճըպուտ, պլած աշերը»:
«Բանի որ իմ գաւակունք,
Այսովէս կու մնան պանդուխուն
ինձ միշտ սըգուր կը տեսնէք,
Այս է անխար իմ սուբբ ուխտ»: –

Եւ չի խօսեց Աբաքոր,
Յորձանք տուեց աշագին,
Օլակ օզակ օձի պէս
Առաջ սոզաց մոլեգին:
Ո. Տ. Գ. Պատիւնեան:

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

(Գերմաներէնից):

Մալրենի լեզու, մալրենի բարբառ,
Ալորժ, ընտանի իմ հոգու համար՝
Առաջին զու խօսք, ականջիս հասած,
Դու սիրոյ քաղցրիկ առաջին յօգուած,
Մանկական լեզուիս թոթովանք տրկաք,
Հընչում ես իմ մէջ զու միշտ անդադար:
Գեղեցիկ լեզու, հըաշալի լեզու,
Այդ կինչովէս քաղցըն հընչում ես ինձ դու.
Կամիմ աւելի քաջ ծանօթանալ
Քո ձոխ գանձերին, հոգով հայանալ,
Ասես թէ ահա կանչում էին ինձ
Պապեր ու հայրեր խոր գերեգմանից:
Հընչը զու հընչը ալժմ և յաւիտեան

Մայրենի լեզու, բարբառ սիրական,
Սրբ, բարձրացիք հնութեան վոշուց,
Դու իմ հայ լեզու, մոռացած վաղուց.
Բգեցիք նոր կեանք սուրբ գրուածներով, «
Որ ամենայն սիրտ վառվի քո սիրով:
Ամեն տեղ փչում է Աստուծոյ շոնչը,
Տակ թէ աղօթել, գոհանալ պէտք էր,
Իմ սըտի սէր յայտնել արժան էր,
Իմ երանական մատածութիւնքը —
Ապա կը խօսեմ իմ մօրս խօսքը:

Ս. Նուշրետնց:

Ե Ր Կ Ո Ւ Ք Ո Յ Թ

Մեզնից շատ առաջ կար մի թագաւոր,
Հոգով գեռ արի, գլխով ալեռ.
Մեծ ծով էր պատել նորս աշխարհը,
Ոսկի ասացին գիտունք այն գարը:
Ունէր նա երկու մատադհաս աղջիկ,
Մինը խիստ աղեղ, միւսը գեղեցիկ:
Մի օր տգեղը ասաց միւսին.
«Երթանք ծովի ափ, Քոյթի միասին»:

Սիրունը գնաց առաջից տրտում
Տրգեղը եղոնից ոխ պահած սրտում.
Հաղիւ թէ ծովի ափին էր հասած,
Իր սիրուն քրոջ գլուխց նա ցած:
Կանչեց կիսամեռ սիրունը ջրից.
«Քոյթիկ իմ, քոյթիկ փռկէ ինձ մահից,
Ես ունիմ տանը գեղեցիկ մանեալ,
Առա, էն քեզ լինի, պատգիէ ինձ կեանք»...
— Էն առանց քեզ էլ կարող ես ստանալ,
Ինձնից փրկութիւն դու բնաւ մի յուսալ: —
«Քոյթիկ թէ այդ էլ քեզ չէ բաւական
Կուտամ քեզ ոսկի պատկ պատուական.»
— Էն առանց քեզ էլ կարող եմ ստանալ,
Ինձնից փրկութիւն դուն բնաւ մի յուսալ.
«Քոյթիկ մի թողնիլ գու ինձ անտէրունչ:
Քեզ սիրուն վիսայ կուտամ անտրտունչ»:
Տգեղի սիրտը գարձել էր ժէռ քար
Քրոջ խնդիրը թողեց անկատաբ:
Զինորսը ծովը ձգեց մեծ ուռկան,
Բռնեց մարմինը սիրուն աղջկան.
Զըրեց հանեց զըրեց ափի մօտ
Շատ ծաղիկ ցանեց վըրան ու շատ խոս:
Մի աշուղ անցաւ, տեսաւ աղջկան,
Լացեց ու առաւ, զըրեց ուսի վըրան
Տարաւ իրան տուն այդ անգին գիւտը,
Զորացուց նորա մարմնի դիփ հիւթը:

Գեղեցիկ տաւեղ շինեց սոկերեց
Քաղցրաձայն լարեւ հեւսեց մազերից.
Երբոք ամեն բան պատրաստեց կարգին,
Գնաց արքունիք տաւեղը ձեռքին.
Եթե մրտաւ դահմիճ շքեղ գարգարած,
Տեսաւ որդեղին փեսի մօս կանգնած,
Բացեց բերանը, լարերին խիեց,
Հերերի առջի քաղցրաձայն երգեց
«Ճնչէ իմ տաւեղ, ճնչէ համարձակ
Հարագատ քոյքըս խլեց իմ պսակ
«Լոէ իմ ծնող, լոէ սիբական
Հարագատ քոյքըս խլեց իմ փեսան.
Լոէ ժողովութ, լոէ անխրոսվ
Հարագատ քոյքըս գլուեց ինձ ծով»
Միւս օր դահմիճք խարուկ շինեցին
Մահապարտ քըրօջ մէջը գլուեցին,
Հուքը պլազաց, աղջիկը կանչեց,
Իմ մեղաց համար Աստուած ինձ պատժեց:

Ո. Տ. —Պ. Պատճենաւու:

Մ Ա Ր Յ

Մեզ նոր արե ծագէ, բացուի լուս բոցավառ
Մեզ առաջնորդ սուրբ սուրբ երէցնիք ունինք
խաչ ու խաչուար.

Զօրալաս քաջ Վարդան, զիմենք յառաջ ՚ի
սուր,
Դիմենք բանալ կենաց շաւեղ Հայեց մեւ ա-
ռաջներ
Հարսանեաց հարսանեաց սուրբ հանգիստան
Մեզ նոր ունատ կանչում է լինի փրկիչ կրօնի,
փրկիչ հայրենեաց.
Հայոց ծաղկունք թուամին հայեւք թէ պղծուին
Մեզնից ցող խնկոց բուրմունք կամին
Զենքեր պատենից մէջ եռ գան կրակ զարձած
Պարսից արեամբ հանգուցանել խնդքել զա-
զուկո քաջաց.
Նժոյգներ խթինձան, զերկեր փորեն տոփեն
Դիմենք մերտադ գաշտ, զիմենք մեւարայր
Մեր Հայրենիք, մեր ազգութիւն, կրօն
Գալ ժողովուիլ ՚ի սուրբ տօն, հբաւերել զա-
մեն Հայու:

ՈՐՍ ԱՐԾՈՒԱՅՑ

Մեծափառ արքայն մեր
Ի յօրս կամի ելանել
Լարեցէք աղեղներ,
Որպէս մեզ է վայել.

Տերասէր իշխաններ,
Պատղաստ եղէք քաջօրէն,
Արքայիս գտուն ցաւեր
Թող անդարձ ցրուն:
Հնչեցէք փողեւր
Անուշաձայն երգեսով.
Որս Արշակ այն օրն
Կամի ելանեւ.
Տռոփ ձեոց մեր հնչին
Դ գաշտն Պարսկաստանի
Ցուցանել Հայկականց
Եռանդն ու հոգին:
Յառաջ զուք ընթացէք,
Ո՛վ քաջազունք տալով տառիփ.
Արձագանք ձեր ոտեց
Հնչեսցին տոնփ, տոնփ:



ԻՏԱԼԱՑԻ ԱՐՁԱԿՅ ԵՐԳ 1859 ԹՈՒԱԿԱՑՆԻՑ

«Մեր հայրենիք, թշնամու, անտէր,
Մեր թշնամուց ունակուն,
Եւր որդիքը արդ կանչում է,
Հանել եւր վրէժ քէն ու ոխ»:

Մեր հայրենիք զվթաներով
Այսքան տարի կապիսապած,
Եւր քաջ որդոց սուրբ արիւնով
Պիտի լինի ազատուած»:
«Ահա, եղբայր, քեզ մի զրօշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերներ ես քուն չեղայ,
Աքսասուքով լուացի»:
«Նայիր նորան երեք գունով,
Նուիրական մեր նշան,
Թող փողփողի թշնամու դէմ,
Թող կործանուի Աւատրիան»:
«Ինչքան կին մարդ, մի թոյլ էակ,
Պատերազմի գործերում
Կարէ օգնել իւր եղբօյը,
Զանց չարեցի քո սիրուն»:
«Ահա իմ գործ, ահա զրօշ,
Շուտ ձի հեծիքը քաջի սէս,
Գինա վրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդէս»:
«Ամենայն անդ մահը մի է,
Մարդ մի անդամ պիտ մեռնէ.
Բայց երանէն, որ իւր ազգի
Ազատութեան կը զոհիլ»:
«Գինա, եղբայր, Աստուած քեզ յոյս,
Ազգի սէսը քաջալեր,

Գնա, թէկ չեմ կարող գալ,
Բայց ի՞մ հոգին քեզ ընկեր»:
«Գնա մեռքը դու քաջի պէս,
Թող շահսնէ թշնամին
Քո թէկումքը, թող նա չասէ
Թէ վատ է խոալացին»:
«Ասաց, տուեց օթիուդը
Իւր եղբօրը մի գրոշ,
Մեսաքսից էր, ազնիւ գործած
Ուր երեք գոյն կան որոշ:
Եզրայըն սուաւ և ողջունեց
Իւր սիրական քնքուշ քոյր,
Առաւ զէնքը, սուը, հօացան,
Հեծաւ իւր ձին սկաթոյը:
—Քուըիկ, —կանչեց քաջ պատանին, —
Մնամս բարեւաւ, սիրական,
Այս դրօշակին պիտի նայի
Ամրոդջ բանակ խոալիան:
Նա սուը է ինձ, եսը մկրտված
Արտասուքով ու կնքած,
Դու յանձնեցիր ինձ լիշտակ,
Հայրենիքի նուիրված:
Թէ մեռանիմ, դու մի սգար
Խմացիք որ տարեցի
Դէպ ՚ի մահու արքայութիւն,
Իմ հետ քանի թշնամի:

Ասաց՝ վազեց դէպ ՚ի համդէս
Աւստրիացոց յանգիման,
Իւր արխւնով գնել յաւէժ,
Ազատութիւն խոալեան:
Ո՛չ, ի՞մ սիրալ կտրատվում է
Տեսանելով այսպէս սէր,
Դէպ ՚ի թշուառ մի հայրենիք
Ուր ոտնակոխ եղած էր:
Ո՛չ . . . արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խօսել.
Զէ . . . թշուառ չէ խոալեան,
Նթէ կանայք այսպէս են:

Մեր նախնիքը ազգի համար իրանց կեանքը
Պոհեցին,
Թշնամեաց դէմ միշտ աներկիւդ զէնքը ձեռին
Պիմեցին.
Նրանց առաջնորդ ազգի սէրն էր
Նրանց խրախուսը մեր հաւատն էր
Սրանով նրանք քաջ անունը իրաւամբ ժա-
ռանգեցին:

Ա. Բ Ա. Մ

Մեր քաջ Հայոց գօրութեւն, }
Վերկացէք, ասաց Արամ. } Երկեցս.

Առաջեաւ բացէք նըշան

Գնանք Հայ լեզուն տարածենք.

Ո՞չ Արամ, Արամ, Արամ:

Նիւքար ստրուկ Ասորին

Բարբառ. գոչ առաջին

Գլուխն յաշտարակ մեխեցէք

Որ յերկնից սորուի Հայերէն.

Ո՞չ Արամ, Արամ, Արամ:

Յորդան տուք, զօրք ծն յորդան

Դէպ ՚ի կողմն Արեւմտեան,

Պատաճիս Քաղեայ Տիտան,

Գեք զի տապաստ ՚ի գամբան.

Ո՞չ Արամ, Արամ, Արամ:

Յորդան տուք, ծն զօրք յորդան

Տեառք լայնալիճ աղեղան,

Քընքուշախօս ամբոխին

Տալ ըգլեզու Հայկական.

Ո՞չ Արամ, Արամ, Արամ:

Ով չգետէ Հայերէն

Ոչ Ճանաչէ նա գօրէն

Որ բանիւ Հայոց արար

Այս մեծ աշխարհ մեզ համար.

Ո՞չ Արամ, Արամ, Արամ:

Ի ծովէ մինչև ՚ի ծով

Թող խօսին Հայ բառելով.

Ներհակողին նիզակով.

Ցուցէք ո՞չ ասաց Արամ-

Ո՞չ Արամ, Արամ, Արամ:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ ՅԻՍԱԼԱԿԱՆԵ

Մնացես բարեաւ, սէր իմ, սէր,

Հրաւէր մարտից որոտաց՝

Թէ չեմ քաջ ես ընկեր,

Չկայ բաժին ինձ փառաց:

Մի լար, հոգւուս իմ հատոր,

Գուցէ դառնամ, ո՞չ, մի լար,

Թաճկաց մարտին ես ՚ի գու,

Տեսցուք յերկինս մեք զիրեար:

Եղբայրադաւ չի նախանձ,

Որ բարոքեալ լիս վառի . . .

Մ. Պէտրովնա:

ՎԱՐԺԱՏՈՒՆ

«Մայրիկ՝ ինչու այս խեղձը
Ման է գալիս գըշըլտած,
Ոտքը բոբեկ, գըլմաբաց,
Ինքն էլ գըեթէ մեշա հարբած»:
—Ուրեամկ՝ դա էլ քեզ նըման
Մի օր տըզայ էր փոքըլիկ.
Բայց թողուցին անխընամ
Նորան մօտի վատ մարդիկ:
Զուզարկեցին վարժատուն,
Բարե խրատ չի տրէին,
Մընաց խեղձը անուսում,
Ծոյլ ու անգործ բրնաւին . . .
Ինքը դատի՛, բըքէտէն ¹⁾)
Օգուտ ունի՞ մեղուանոց.
Նոյնպէս գիտցէ՞ւ արգէտէն
Եսբէք միկայ շահ մարդոց:
Այն ժամանակ մեզ կուտան
Մարդիկ հալաւ, տուն ու հաց,
Երբ որ նոքա կ'ստանան
Մեղանից շահ՝ փոխարքած . . .

¹⁾ Բըհտ, մեզու ի նման մի ականակ հանձ է, որ մեզը չի պատրաստում, բայց, ասում են, սիրում է մեզը զոգանակ փեթակէն։ Զիերին սաստիկ խայթում է։ ՕՅՈՃԵ.

Սյս պատճառաւ՝ ալդ մարդը
Ման է գալիս գըջըլտած,
Ոտքը բորիկ, գըլլաբաց,
Խնքն էլ զվելթէ մէշա հարբած: –
«Մայրիկ՝ չուզեմ ես նըման
Կինել թշուառ ալդ մարդուն.
Այսուհետեւ պիտ երթամ
Ամենայն օր վարժատուն»:

$$Q_m S_{mn} = P_m B_n h_{mn}.$$

У У З І У

Սէնք արժանացանք ուրբախ մայլսին,
Ծառեր, ծաղկիներ ողջ կանաչեցին.
Կապուտ երկնքում փոքրեկ ամպելը
Ուրբախ ու զուարը առաջ վազեցին.
Տերեշատ ծառի ստուեների տակ
Թուշուններն իրանց երգերն են երգում
Կանաչ դաշտերի վափուկ մասգեղում
Պէսաէս իենդանիք ուրբախ արածում:

ԶԱԳՈՒԿ ԵՒ ԿԱՏՈՒ

Մեր ձագիկը մոսում նստած քընում է,
Ա-լու խեղչ ձագիկ, հիւանդ ես զու,
Ու չես ուզում կուտ ուտել:
Ձագն ուտում է (Յ անգամ):
Ձագիկ մեր չար կատուց զգուշացիր,
Նա ունի սուբ սուբ ձանկեր,
Կամրոզ է քեզ վնասել:
Ձագիկ թռաւ (Յ անգամ):

Յորժամ եղեւ գարուն՝ արեւ ծագեցաւ,
Հարաւ հողմն հընչեաց, սառն հալեցաւ,
Երկիր կանանչեցաւ, ծառըն ծաղկեցաւ,
Խըմենք, եղբարք, գինե՞ մեզ անոյշ լինել.
Ածէք, խըմենք գինել, բանն Աստուած շինել:
Ուշ եղբարք, նստեալ էք ծաղկեալ ծառի տակ,
Չեռներեգ է գինին կարմիր ու յստակ,
Թասի մէջ անկանի ծաղիկ ըսպիտակ.
Խըմենք և ալին:

Առէք կարմիր գինել և լցուէք շուտով,
Բերէք թագայ գառն սինի սարվուշով,
Կարլու միւտ ճգէք մեխակով նըշով.
Խըմենք և ալին:

Թող չիման տեղ նստիմք, ջուր լինի և խոտ,
Կարմիր գինել խմենք մէկսմէկի մօտ,
Միմենանց նուբեմք զվարդ անուշահոտ.
Խմենք և ալին:
Վաղեն ոչ գիտեմք՝ թէ զմնչ ծընանի,
Մարդուս կեանքն վալրի ծաղկի նըմանի,
Ու ասօր բացուել է վաղին անցանի,
Խմենք և ալին:
Նոր գալուն, նոր արեւ, ծաղիկ շնորհագարդ,
Այսուհետեւ բացուի մանուշակ ու վարդ,
Չախն բիւլըւելին, տասրակին լոէ ամեն մարդ.
Խմենք և ալին:
Ալ և խաղաղութեամք խըմեն է հալաւ,
Ո՛չ հարբեւ, գուալ և ո՛չ բարկանաւ,
Ուրախութեամք խըմեն, սիրով զուազանաւ,
Խմենք և ալին:
Գնա, լաց քո մեղքն, նախաշով Ագամ,
Աշխարքս անցաւոր է, չ՛մ մընացական,
Դուք կերեցէք, խմեցէք, եղբարք սիրական,
Եւ օրհնեցէք զԱստուած ամժմ և յաւիտեան:

Արամ Նորաշով, աշուն:

Ե Բ Գ.

Յիշեսուք ՚ի գիշերի զանուն քո Տէր:
 Բղիսեսցեն սիրոք մեր զբան բարի և լեզուք մեր
 պատմեսցեն զգործո երկնաւոր թագաւորիդ:
 ՚ մէջ գիշերի յարուցեալ խոստովանեսցուք
 զքեզ Տէր:

Զարօթս մեր տացուք քեզ Տէր ՚ի գաւիթս
 քո ՚ի մէջ նոր Երուսաղէմի:

՚ գիշերի համբարձուք զձեռս մեր սրբու-
 թեամբ առ քեզ Տէր:

՚ ձայն զոհութեան ամենայն հոգիք օրհնե-
 ցէք զՏէր:

Զարօթէք փառք իմ, զարօթէք, և ես զար-
 թեաց առաւօտուց, ալէլուիա¹⁾:

Զարօթէք ընդ զուարթունս, մանկունք վերինն
 Սիօնի, ալէլուիա:

Զարօթէք, օրդիք լուսոյ, ՚ի յօրհնութիւն հօրն
 լուսոյ, ալէլուիա:

¹⁾ «Ալէլուիայ» կամ «ալէլուիա» ըստ եթրա-
 յեցոց «հալէլոււեակ»: Ալէլու նշանակում է. զովլ-
 ցէք. իս, եսկ, ՚ու.—զՏէր կամ զէն, ալէլուիա.
 օրհնեցէք զԱստուած, կամ զովլցէք զՏէր (Երգ
 փառաբանութեան):

Զարօթէք, փրկեալք արեամբ, և տեւք զփառա-
 փրկողին, ալէլուիա:

Զարօթէք, նոր ժողովուրդք, նոր Երդս առեալ
 նորոգողին, ալէլուիա:

Զարօթէք, հարսունք հոգովի, սպասեալք գա-
 լու սուրբ փեսալին, ալէլուիա:

Զարօթէք վառեալք լուսով ըստ իմաստուն
 սուրբ կուսանացն, ալէլուիա:

Զարօթէք, պատրաստեցէք իւզ լաստերաց,
 չերմ արտասուս, ալէլուիա:

Զարօթէք և մի ննջէք, նման ինմար կուսից
 ներհէք, ալէլուիա:

Զարօթէք, երկիր պագցուք և արտասուօք զայս
 ասացուք, ալէլուիա:

Զարօթէք, ընդէւ ննջես Տէր, մի մերժես զմեզ
 իսպառ:

Արի Տէր օգնեա մեզ, տացուք անուանդ քում
 զփառա:

Ալժմ և յաւէտ Հօր, և Որդւոյ, և սուրբ Հոգ-
 ւոյն, ամէն:

Զարօթուցեալքս ՚ի զբաղմանէ գիշերային հան-
 գստենէ:

Շնորհեսցէ մեզ մարդասէր Տէր մխիթարու-
 թիւն և ՚ի սփոփանս եկեղեցւոյ:
 Ահեւ և զողովթեամբ կացցուք ՚ի յազօթս:
 Նկեալ խոստովանեսցուք զյանցանս:

Եւ գոտուք ՚ի Քրիստոսէ զքաւութեւն և զմեծ
գողորմութեւն:

Ներսէն Կլայեցէ, Խմելուղին ամ էնոյն Հայոց:

ՍՈՒԳ ԴԱՏԵՐ ՅԵՓԹԱՅԵԱՅ

Յառաւոտ կենաց կուսանիս,
Յարշալոյս աւուրց անմեղիս,
Խորշակ մահուան տարածի,
Ա՛և, լոյս աշացս պակասի:
Ա՛յ ծանօթ ւերինք և հովիսք,
Ա՛յ պայծառ դաշտք ծաղկափթթեթք,
Ահմ ՚ի ձէնչ հըստարիմ,
Փութով երթաց ՚ի շիբիմ:
Լացէք զիս, ով անտառք, բրլուք,
Լացէք հարք, մարք, եղբարք և քորք,
Զիս փոյթ զենցէ սուր ուխտին,
Յօդուածքս ալժմէն սարսափին:
Աթիւն իմ է գին վրկութեան,
Դիցամոլ տանն Խսրայէլեան
Մեղապարտքն ազատ մընան,
Անմեղ կեանք իմ շքանան:

Մայթ իմ, մի զու մի շատ ցաւիք,
Հօրս ուխտին բնաւ մի ներհակիք:

ՅԱսուած բարձրեալն վյուս քո դես
Բեր զգարգս իմ, մի արխրիք:

Դուք դատերք տոհմին Յակովիան,
Շուրջ զինե կացէք միաբան.
Երգեցէք զերգս հարսնութեան,
Միշտ տօնեցէք զիմ վախճան:

Ասուած մէծ՝ փառք Խսրայէլի,
Ընկալ զիս իբր գհոս կընդրկի,
Իբրե զգոչն Աթէլի,
Իբրե զորդին Սարբալի:

Բարունեաց վրձիւ համաձայն
Ո՛չ կարսց տալ մահուս խափան,
Լեր գու, Տէր իմ, օգնական,
Դու հեշտ արա զիմ վախճան:

Եղիելոյս ծընողք ցաւալի
Սնաացին առանց զաւակի,
Տէր, տներ, նոցա սիրտ արի.
Մեղմեա գմորմոք դառն վրշակ:

Աւանիկ՝ երամք հրեշտակաց
Առ երկնիւք կան թեատրած,
Զիս հրաւերեն լԱդին բաց,
Զիս կոչեն հարսն Հօր վասաց:
Նըկարեն քօն իմ հարսնութեան
Փոխարկի ՚ի պատան թաղման.

իմ պձնագարդ հարսնարան
Եղև այս խոր գերեզման:
Ցուցէք ինձ զիմ մահու գործի,
Զառւըք զէն զոհիս արժանի,
Արդ՝ ողջ լերուք, սիրելիք,
Օրհնեալ է Տէս, սիրծ են դեք:

Յ. Վ. Աշոտով:

Շուշան ջան, քե համա՞ կինքս կէս էրու.
Քու սրտի շահնիլը վուշինչով չէրաւ,
Ի՞նչ գէթ իմ արք քե ասա՞ իմ հոքիս,
Վուտանիրդ կու նընգնիմ միզայ գորքամ քիզ:
Էսէնց էլ քարեսնիրս՝ չիս պիտի ըլի,
Անմիդ տիզը մարթուա՞ հալ ու մաշ անի.
Ի՞նչ իս ասում իժում՝ քու նըճպըտանքիւ,
Թէ վուր մատազ անիս գլուխս՝ պատկըսիզ:
Ի՞նչ կուլի մէ ձէն ասա՞ օվլ իմ հոքէհան,
Մէ սիրսա խիթարիս՝ չը գաղիս էթքան.
Քու անուշ բերնեմէն մէ համով խօսին,
Չարշապանքիս դիզն է՝ իմ բախտիս հեծքն:
Ասուռձ սիրունութին՝ քե էնդուր էրիս.
Վուր օզօրմած ըլիս՝ պարուն սիրեկնիդ.
Վարցի կօնիս, աշկի լուս, մէ տիսութին գաս,
Է՞ս ջուրը տարածիս, մէ համբուրել տաս:

Գ. Ա. Բ Ո Ւ Ն

Ո՛հ, թիւ անուշ և ինչպէս զով
Առաւոտուց վրչես հովեկ,
Ծաղկանց վրսայ գուրգուրալով
Եւ մազերուն կուսին փափկիւկ:
Բայց չես հովեկ իմ հայրենեաց,
Գնան անցիս սըստէս ՚ի բաց:
Ո՛հ, թիւ աղու և սրտագին
Ծառոց մէջին երգես թռչնիկ,
Սիրոյ ժամերն ՚ի յանտառին
Ըզմացլեցան ՚ի քոյ ձայնիկ.
Բայց չես թռչնիկ իմ հայրենեաց,
Գրնան երգէ սըստէս ՚ի բաց:

Ո՛հ, թիւ մըմունց համես վրտակ
Ականակիս և հանդարտիկ.
Քո հայելույդ մէջ անտպակ
Նային զերենք վարդն ու աղջիկ.
Բայց չես վրտակ իմ հայրենեաց,
Գնան հոսէ սըստէս ՚ի բաց:

Թէպէտ թռչնիկն ու հովն հայոց
Աւերակաց շշին վերայ,
Թէպէտ պղտոր վրտակն հայոց
Նոճիներու մէջ կը սոզայ,
Նոքա հառաջք են հայրենեաց,
Նոքա չերթան սըստէս ՚ի բաց:
Մ. Պէտիլուն:

ՎԱՐԴԱՆԻ ԵՒ ԽՐԱ ԶՈՒՄ ԵՐԳԻ

Վ, ա ը դ ա ն.

Ով Հայկակունք, ով դիստագունք,
Ահա ձեզ նոս Հանդիսալան,
Բացէք աշքեսդ, հերթք ննջէք,
Տարեք դարես են անցական:

Զ օ ր ա կ ա ն ք.

Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք,
Մեր կեանքը զոհ բոլորանուէք
Մատաղ անել Հայոց ազգին,
Նորս լեզուին և կրօնին:

Վ, ա ը դ ա ն:

Առէք սուրես, նետ ու ու անեղ,
Ելէք ընդդէմ ձեր թշնամեաց.
Ձեր հաւատը և ձեր ազգը
Պաշտամնեցէք յօտար ազգաց:

Զ օ ր ա կ ա ն ք.

Հայ զինւորի կեանքը դառն է,
Եսք որ պարապ տանն է նստած,
Մեզ ասպարէզ անժահ փառաց
Կոռւի դաշտն է նշանակած:

Վ, ա ը դ ա ն.

Հայ զօրականք, ձեր նետերը
Կապարձից մէջ հերթիք մնան,
Ձեր երկերը Պարսից ոտից
Ընդէմ լինի այզաէս կոխան:

Զ օ ր ա կ ա ն ք.

Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք
Մեր սուրբ երկեցից հալածական
Առնել անկրօն Պարսից ազգը,
Փոլչի խաչն է մեզ օգնական:

Վ, ա ը դ ա ն:

Հայոց հովիւք, ձեր ոչխաբները
Է՞ս սար ու ձոր թափառական
Պազանաց Ճանկն ընկած ողբան,
Է՞ս չլուէք նոցա կական:

Զ օ ր ա կ ա ն ք.

Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք,
Աւետարան խաչ նի ձեռին,
Առաջնորդել Հայոց ազգին,
Դ ժամ սրբոյ պատերազմին:

Ա. Պ. Օ Թ. Ք

Ո՞վ Տէր մեր Աստուած,
Լէր մեզ ողոքմած,
Դու ես լոյս լուսոյ,
Մէր հոգին զօրացն յաւիտեան.
Ո՞վ Տէր դռւ մեր Աստուած,
Ո՞վ տուր բազկաց,
Վանենք ոսոխք,
Փաշենք Կրօն.
Աստուած, մեր հոգին
Զօրացն յաւիտեան.

Ա. Պ. Օ Թ. Ք. Ն. Բ

Ո՞վ Հայր մեր Աստուած,
Մէշա բասի և գըթած,
Կեցն Հայութիւն:
Մթ թնդ, Տէր, մեզ իսալառ
Անխընամ և թշուառ,
Դու միւսանդամ պայծառ
Արա Հայութիւն:
Տէր, մեզ գըթա Դու կրկին,

Տուր հոգի իմ ազգին

Միաբանական

Որ Քո փառքիդ համար
Դարձեալ գէպի արդար
Գընանք ձանապարհ,
Բեզ պաշտել ազատ:
Մաքսիս, Տէր, Հայի
Եւ սիւս և հոգի
Հոգւոյդ կրակով,
Որ Ճշմարտութիւն դպան,
Եւ զուգութիւն
Կապէ ազգութիւն
Ամուր շադ կրակով:

Յակուտական Քուչում-բէնգին:

ԵՐԳ Ա. Պ. ՀԱՅԱՍՏԱՆ

Ողջոյն ընդ քեզ, Հայաստան,
Մէր գիւցազանց գերեզման.
Ողջոյն . . .
Պասկեալ մառօք հայրենի:
Երկինք Խրկի Քեզ հրեշտակ,
Բեւր վարդք ծըլին ոտքին տակ,

Եսը մէկ նայուածքն երկնագեղ
 Քու արտասուացդ ըլլան գեղ:
 Ո՛հ, ինչ անուշ նըւագներ
 Պիտի հնչեն սոխակներ,
 Եբբ քու ձակառըդ պսակէ
 Ծաղկէնեան գափնիէ:
 Մանուկն յորոց կը խայտայ,
 Եւ ծերուելոյն սիրտ ցնձայ.
 Եբբոս նշուցք կը ժամուն,
 Հայ աստեղաց նորածին:
 Ո՛հ, շերմացդ քով ալ հանգչէ
 Անմահութեան վեհ ոգի,
 Մինչ զուալթունք ՚ի բարձանց
 Պամիս սփռեն հայկազանց:
 Փափուկ մատունքդ թողմեն
 Այն տառերով ոսկեղէն.
 Մեր սրտին մէջ «աէր և լոյս»,
 Մեր հոգւոյն մէջ «կեանքն և լոյս»:
 Քու վշտերուդ փոխանակ
 Երկինք կանգնեց յաղթանակ.
 Քու վէրքելուդ ալ դարձան
 Քեզի օրէնք շնորհեցան:

Ա., 3. Ա. յշուէտին:

ՀԱՐԲԱՆ ՄԱՐԴՈՒ ԵՐԳ

(Գերմանականելց):

Ուզիդ գնետունից ես տուն եմ գընում,
 Փողոց, այ փողոց, էդ թնչ եմ տեսնում,
 Աջ գնամ թէ ձախ՝ ծուռ են երկուն էւ,
 Փղոց, տեսնում եմ դու էւ ես հարբել:

Լուսին ջան՝ ոչխըդ ինչմ է ծըռած,
 Մէկ աչքըդ կապուել, միւսը կէս բաց.
 Դու էւ ես կոնծել, այ դու անածօթ.
 Ամաչըդ ինձնից, վաղուցուան ծանօթ:

Բա՝ էստեդ էստեց, —տես լապոերներն էւ
 Զեն կարող ուզիդ ոտքի վրայ կանգնել,
 Մէկ պարզ են վառվում, մէկ՝ սաստիկ խաւար
 Կամ թէ պատից պատ կըպչում անդադար:
 Ախրէ՞՝ էս գիշեր տմենքն են հարբել,
 Ի՞նչ բան է մենակ մենակ ծոմ պահել,
 Զէ, էդ կը վինի խաւակ գըժութիւն,
 Ուրեմն նորից նոր դառնամ գինետուն:

Գ. Գոդուելոնց:

Ո՞վ դու Հայ աշխարհ, աշխարհ եղեծեան,
Հայ մարգոյ համար վալը նուիրական.
Ե՞ր քո որդւոց մէջ դաւաճանք ձնան՝
Հայ մարգոյ սրտին գնել սև նշան:

Տիգրան, Մեհրպատ, նաև քաջ Վարդան
Քո գոռ թշնամեաց թնչպէս զէմ կենան,
Երբ Փառնակ, Վասակ, մատնիւ Մեհրուժան
Խրեանց հայրենեաց լինին դաւաճան:

Ո՞րն է աշխարհ Հայաստան.
Մեթէ սա է Պարսկաստան,
Որի պատկերն է Ասգօմ և Գոմօր,
Բնտանի կեանքն է Բարելոնեան խմոր.
Զէ, չէ, չէ, չէ, չէ, սխալ է,
Մեր աշխարհն ալլ է, մեր աշխարհն ալլ է:
Ո՞րն է աշխարհ Հայաստան.

Մեթէ սա է Յունաստան,
Որ եր բռնութեամբն գերել է աշխարհ.
Ազգի ձիգն ու ջանքն յաւիտեան կործան.
Չէ, չէ, չէ, չէ, չէ, սխալ է,
Մեր աշխարհն ալլ է, մեր աշխարհն ալլ է:
Ո՞րն է աշխարհ Հայաստան.
Մեթէ սա է Տաճկաստան,

Ուր իրաւունքից կանալքն են զրկուած.
Կանանցոցի մէջ կենդանի թաղուած:
Չէ, չէ, չէ, չէ, սխալ է
Մեր աշխարհն ալլ է, մեր աշխարհն ալլ է:
Ո՞րն է աշխարհ Հայաստան.
Մեթէ սա է Ֆրանգստան,
Որ եր Ճոխ զգեստոք տիրել է աշխարհ
Լուսաւորութեամբ առաջինն է նա:
Չէ, չէ, չէ, չէ, սխալ է
Մեր աշխարհն ալլ է, մեր աշխարհն ալլ է:
Ո՞րն է աշխարհ Հայաստան,
Ահա սա է Հայաստան,
Որ եր քաջութեամբ հաւատն ու կրօն
Պահպանել է մինչև ՚ի ցախօր
Հա, հա, հա, հա, հա, ձիշտ է
Մեր աշխարհն ալլ է, մեր աշխարհն ալլ է:

Մ. Փ.

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Ո՞վ մեծասքանչ դռ լեզու,
Ո՞վ հեշտ բարբառ մայրական,
Փափկաշնչիւն քո բառերուդ
Նման արդեօք ալլ տեղ կան:

Դու որ նախ ինձ հնչեցես,
Նախ սիրու, ո՞հ, հեշտ լսուքես,
Այն նախ գքեզ թոթովելս
Գեռ, իմ մտքէն չէ ելեր:

Ի՞նչ դառն վիշտ է սրտիս,
Երբ օտար տեղ ու լեզու
Բոնի իրեն զիս կը քաշեն,
Սրտէս արիւն կը հեղու:
Ո՞հ, զայն օտար ես սիրել
Բնաւ չեմ կարող ՚ի սրտէ
Չէ, այն չէ իմ քաղցր լեզու,
Որ սիրով զիս կողջունէ:

Մայրենի անուշ լեզու,
Կենց անսասան, կենց յաւէտ,
Կենց միշտ լեզուդ դու հայկարժան,
Կենց ծաղկալից, ծաղկաւէտ:

ՄԱՂԹԱՆՔ Ա.Ա. ՏէՐ

Ո՞վ Տէր Աստուած, լուր մեր բարբառ,
Ուղղեալ սրտէ միշտ վըշտահար,
Փութա, գըթա Հայոց թշուառ,
Մի օտարաց լիցին աւար:

Նայեաց արխուր աւերակաց,
Մեր հարց անշուր լրքեալ շիքմաց,
Անս, Հայուսան, մալր սըգապպեաց;
Ի բեր հասաչս կոծէ ՚ի բաց:

Ուր Հայունեար տքնին պանդուխա,
Ո՞հ, ընդ տարվաբար բագմակարօտ,
Չունին պաշտապան մերձ ՚ի կորուսա,
Ի վասնգս կընն հարուածք անգութ:

Տներ շունչ քոյզ Հայ որդւոց համայն,
Ի չեք գարձացին վաշ սոսիր չար. (ւերժ,
Եւ ՚ի կրօն սուրբ Հայոք Հայուսան կեցցեն յա-
Կացցեն նլայձառ, կացցեն պայձառ:

Վահրամ գ. Մահենակ:

Ո՞հ, Ենչ քաղցր բան,
Ռլլալ զինուօրական,
Սուրն ՚ի մեր ձեռին,
Հայրենեաց պաշտապան:

Տքա լա, լա, լա, լա, և ալն.
Ո՞հ, Ենչ անուշ բան,
Ռլլալ ուսումնական.
Կընալ հայրենեաց,
Արդ ծառայել:

Տքա լա, լա, լա, լա, և ալն:

Ո՞, Ենչ անպէտք բան,
Ըլլալ ուսումնատեաց,
Եւ մեր հայրենիք
Պանդուխու հալածել:
Տրաւա, լա, լա, լա, և ալն:

(Ց ա ւ ե լ օ ւ ա ծ)


Ո՞հ, Ենչ անգին բան,
Ըլլալ կոնծաբան,
Կոնծել միշտ անփող,
Թափառել անբան:
Տրաւա, լա, լա, լա, և ալն:
Ո՞հ, Ենչ դժուար բան,
Ըլլալ թզթաբան,
Տարուել միշտ փողը,
Գլխուն տալ հողը.
Տրաւա, լա, լա, լա, և ալն:

Ց Ա. Պ. Թ Ա. Կ Ա. Ն Ե Բ Գ

(Մարշ նազոլիսն Ինի):

Ո՞վ երջանիկ օր անկառ չար Շապուհ,
Հայոց աշխարհի անհաշտ թշնամին,

Այժմ վատ պարսիկ ու թշուաւական,
Պիտի հնազանդի մեր արի սրին:
Կեցցէ վեհ Արշակ, քաջ, առաւծազօր,
Կեցցես յաւիանեան, ով դու մեր արքադ,
Դեռ քո սկս ոչ ոք չէ եզել հզօր,
Մասաղ քեզ մեր կեանք՝ երկինք են վկայ:



Ողջոյն տուէք իմ հայրենեաց
Կիսակործան տաճարներուն,
Ողջոյն տուէք աւերակաց
Արարատի գաւառներուն:
Ողջոյն տուէք Աւաբայրի
Արեւնաների տուքը վայրերուն,
Ողջոյն տուէք տիսուք լուսնին,
Որ լուսացնէ սկ շիրիմներուն:
Ողջոյն տուէք պանդուխու հայոց
Թշուառ հայուն, հայուն, հայուն,
Ո՞հ, ձեւք տուէք, ոհ, սկըս տուէք
Հոգի տուէք անկեալ հայուն:
Ողջոյն տուէք ոլոր մոլոր
Մոլոր վազող գետակներուն,
Ողջոյն տուէք պատոր բոլոր,
Ազի լեզի ազրիւթներուն:

Ողջոյն տուէքք ՚ի հող եջած
Արքայական պալատներուն,
Ողջոյն տուէքք գետնատարած
Սբոց անբիծ մասունքներուն:
Ողջոյն ծազկանց տուէքք խումբ խումբ
Ու կան թաղուած հովիտներում,
Ուր հայ սոխակ թումբ է ՚ի թումբ
Կեանք կը խնդրէ դեռ շատերուն:

ԱՊ.ՕԹԱԲ. ՄԱՆԿԱՆՅ

Ո՛վ, երկնքի երկրի տէս,
Գու մեր բարի Հայր.
Խնդրում ենք քեզ, մազլժանքներս ընդունիք,
Եւ շնորհիք բարի միտք,
Ու լաւ ուսանինք,
Եւ բարի լինենք:

Վ. Ե Ր Զ Ի Ն Վ. Ա Ր Գ

(Պետականից):
Վերջին վարդ, վերջին վարդ,
Սիրականիս վերջին զարդ,
Նա քեզ հանեց իւր կրծեց, { կրկնէ:
Ինձ պարգևեց, վերջին վարդ:

Մանկութեան ոսկէ ժամերն
Անցել են անդառնալի,
Կորած սիրուս լիշտառակ,
Դու ես միալն, վերջին վարդ: { կրկնէ:
Գարնան օրերն անցել են,
Տօթ ամառն է ինձ էրում,
Միշտ սպասում եմ քու տեսքին, { կրկնէ:
Դուն ամառուայ վերջին վարդ: { կրկնէ:
Երջանիկ կեանքիս օրերը
Ցաւ են գառել առաջիս,
Ուրիշ օրեր, ուրիշ կեանք { կրկնէ:
Միտքս բերբը, վերջին վարդ:
Շատ չի ակել՝ կրացուի
Առաջիս ու գերեզման,
Էս աշխարհից միայն քեզ { կրկնէ:
Հետո կ'առնում, վերջին վարդ: { կրկնէ:
Ք. Պատմանեան.

Վ.ԱՐԴԱՆ ՄԱՄԲՈՒՅԵԱՆ

«Մեր քաջայոց դօրութիւնք» երգի եղանակով:
Վարդան մեր քաջ գորսավոր,
Թուրբ ձեռին ոսկէվառ,
Կանչում է իւր քաջերին,
Զարգել գլուխ Յազկերափին:

Հայոց զօրքերն գումագունդ,
 Մէծաբարբառ, դուռվլ թունդ
 Հաւաքվում են Արտաշատ.
 Մայրաքաղաք մարդաշատ:
 Հայոց զօրքերն անհամար,
 Դրօշակներով են պայծառ,
 Ամեն կողմից շոապած՝
 Վաղվզում են կատաղած:
 Գեռնդեանց խումբը անմահ,
 Անվախ, անդոզ և անահ,
 Խաչը բռնած Քրիստոսեան,
 Բորբոքում են զօրքն Հայկեան:
 Կանագը համեստ, աննման,
 Վատաված սիրով աստուածեան,
 Դուրս են թուշում տրներից—
 Վազել դաշտը ծաղկալից:
 Քաղցրամասմիկ և սիրուն
 Օսիրովնես փափկասուն,
 Ոսկէ ձըգում են շորեր,
 Հագնում են սուը մահաբեր:
 Փառք և պարծանք յազմական
 Քեզ սիրելի ազգ Հայկեան,
 Ու քո սիրով բորբոքիւ
 Միշտ եղել ես քաջ Փրկիչ:
 Դէ, գնացէք, առփւծներ,
 Ով աչքե լուս, քաջ Հայեր,

Զարդեցէք զօրքն Պարսկական,
 Դրժէք գետին անկենդան:
 Դէ, դուքս թուէք ասպարէզ,
 Ախուաններ, քաջապէս,
 Փշրեցէք զուք կատաղած
 Սրեր, թրեր թշնամեաց:
 Ա. Շահունէչանց

ԵՐԳ ԱՒԼՉԱԿԱՑ

Վառեց երկինք եւը լապակը
 Աւազակաց համար,
 Հնչեն հողմունք փոթոքիկ,
 Ամսզակաց համար,
 Մեր պարան է անտառ:

Խ մ բ ա պ ե ա.

Երբ—ով ծեռեխմ, ով ընկերներ,
 Դինիներով խօսք տուէք ով՝
 Լի բաժակներ ձեռներիդ
 Քաք ու պարէք շիրմիս բոլոր.
 Եւ առ ՚ի զոհ մեծ քաւութեան՝
 Հոգւոյս լարի պազատելով

Պիտի ցողէք իմ գերեզման գինիներով,
Գինիներով հարիւր բաժակ,
Գինիներով հարիւր տակառ,
Գինիներով, գինիներով:

Վարժարան և պէնք, վըկան է Աստուած,
Երկուութեակներ են՝ մի մէջքեց ծընուած.
Ուստի, ով սոյնը ջոկ ջոկ կ'իմանայ,
Հայութեան առաջ կը մեղանչի նա:

Ի՞նչն լոյս ածաւ գերըն, արշեստըն,
Երեխան կասէ երկաթի գիւտն.
Ուստի, մի սուրբ միտք օդն կը ցընգի,
Կթէ պողպատն նրան չ'առաջնորդի:

Արգեօք Եւրոպան գիտութեան շնորհով
Խմացաւ անդէնք տալըել հաշա, սեսով,
Ուստի, Ասիան գըրկել վահանից՝
Ողջ մին է հոգին անջատել մարմնից:

Ո՞վ ազատուեցաւ՝ զինագուրի գոլով
Առիւծի թաթից՝ քարոզ կարդալով.
Ուստի, ամենայն վարժարան, վարժոց՝
Սրբկայի առաջ է խախուտ ամքոց:
Ի՞նչով խաչիալն զերծաւ վրտանգից՝
Վարդանանց սըրով, որ խաչին էր կից.

Ուստի, գրաւրութեան հայ գրօշակի վրայ
Պիտի ծածանի ալբուրէն և զրահ:
Ի՞նչու Տևառնը իր վարժոցումն
Պարտագիր արել զինամարդումն,
Ուստի, Վասփորցին, երբ վարժոց գրծէ,
Թող հրահանգի մէջ զինախաղ մուծէ:
Ո՞ր կատին կամ Յոյն համաշխարհատէր
Քաջ զօրավար չէր և իմաստաւէր.
Ուստի, խօսում է պատմութեան տառն,
Թէ անսուր չի գայ լուսեղէն դարն:
Զնուր է տաճկահայն շատրել ինքն իսան,
Թէ նախն վարժարան, ապա զինաբան.
Ո՞հ, մինչեւ չիրն բարւոք կը թրչի,
Հեւանդի հոգին խալնու կը թրոչի:

ՕՐՀՆԵՐԳԱՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ

Տէր՝ կեցն գու զշայս,
Եւ արա զնոսա պայծառս.
Կեցն զշայս.
Զողորմութիւնդ վերին
Հաճեաց ձօնել նոցին,
Զի նովիմբ մարթասցին
Ապրել յաստիս:

Ո՞վ Տէր մեր, Տէր, մոռթան,
Զազգ մեր համայն փրկեան
Դի թշնամեաց,
Կափն գաչս նոցուն,
Համ գարմատոյն գրուն
Եւ զազգ մեր պարասասուն

Արև հզօր:

Դ քո իջեալ տեղի
Զաթոռն Հայքապետի
Մեր հաստատեան,
Զերկարութիւն կենաց
Հօր մեր աստուած - ազգեաց
Շնորհեան Պետին մեր հարց,
Աը զմեկ հովուէ:

Ա. Թաղեալեաց:

Ա. Պ. Օ ԹԻԲ Վ. Ա. Ս. Ն Հ Ա. Յ Ի Ե Ն Ե Ա Յ

Առ արժանապատիւ Սարդիս Վ. Թէսդորեան:

Ա.

Տէր, կեցն զՀայաստան,
Լուր զորգւոցն առ քեզ աղերս.
Տէր, կեցն ըգՀայաստան,
Յարն զնա նոր յիւրն աւերս:

Տէր, Աստուած հրզօր, Աստուած Գրիգորի,
Աստուած զոր կարգամք ՚ի խորոց սրտի,
Թողոցնու զի զմեր հալուենիս թրշուառ:
Սուր, հեռ և հերձուածք առնուցուն յաւաբ:

Բ.

Տէր, կեցն ըգՀայաստան,
Լուր զորգւոցն առ քեզ աղերս.
Տէր, կեցն ըգՀայաստան,
Յարն զնա նոր յիւրն աւերս:
Տէր, օսարք անգութ այսն ըգմեօք առնեն,
Եւ ըզսրբութեամբք մեր թրշնամանեն.
Բայց մեք Երբ ՚ի քորդ հովացաք ՚ի սէր.
Ո՞չ և ՚ի մահու գքեզ պաշտեմք ՚ի ստուեր:

Գ.

Տէր, կեցն ըգՀայաստան,
Լուր զորգւոցն առ քեզ աղերս.
Տէր, կեցն զՀայաստան,
Յարն զնա նոր յիւրն աւերս:
Տէր, Տէր, զու զմերս օրհնեա գուղղութիւն,
Որ ՚ի Գրիգորի սրբեալո եմք արիւն.
Դու զնորուն պահեա հաւասա անսասան,
Եւ զԱթոռն իւր սուրբ ՚ի Հայս յաւիտեան:

Դ.

Տէր, կեցն ըգչայաստան,
Լուր զոտդւոցն առ քեզ աղերս.
Տէր, կեցն ըգչայաստան.
Յարն զնա նոր լիւրն աւերս:
Երս զգարնանի ցող ՚ի սիրտ եղբարց
Դպաւելին զսէր, հեղ զոգի մեր հարց,
Եւ ՚ ջահ լուսոյ նոցա տար ըզմեզ,
Երս ըզհօտ յարօարս քո ՚ի Կադէս:

Ե.

Տէր, կեցն ըգչայաստան.
Լուր զոտդւոցն առ քեզ աղերս.
Տէր, կեցն ըգչայաստան.
Յարն զնա նոր լիւրն աւերս:
Ո՞հ, շատ իսկ աղէտք ծանրացան ՚ի մեզ,
Շատ իսկ մահ ՚ի մեզ հաշուէ ողջակէզ...
Տէր կենաց, յերկիր մեր, անբաւ տապան՝
Արկ զշունչդ և կենաս առցէ Հայաստան:
Խորէն Ե. Գուշոյեան:

ԵՐԿԻՐ ՀԱՅԿԱՅ

Յնձացէք, լերինք Արարատայ,
Յնձա, Հայաստան, երկիրդ Հայկայ,
Յնձա, ցնձա, ցնձա, ցնձա,
Յնձա, Հայաստան, երկիրդ Հայկայ:
Մեր նախնեաց անմահ անունները
Պարծանքով լիշեն մեր սերունդները.
Յնձա, ցնձա, ցնձա, ցնձա,
Յնձա, Հայաստան, երկիրդ Հայկայ:
Սլրեցէք քնարի լարերը ժանգոտ,
Ելէք Հայաստան երգով եռանդոտ,
Յնձա, ցնձա, ցնձա, ցնձա,
Յնձա, Հայաստան, երկիրդ Հայկայ:

Ա. Պ. Ք. Ա. Տ Կ Ի Ն

(Գաղղիերէնից):

Յուրաք փշեց, ձմեռ սաստիկ.
Զեւնը ծածկեց գետինը,
Ամենալին մարդ մտաւ իւր տուն,
Պատսսպարվիլ ցրտիցը:

Չամի գռնում զողքողաւով
 Կտնդնած է մի աղքատ կին.
 Նորա հանդերձը պատառ պատառ,
 Չունի շապիկ իւր հագին.
 Անհամարձակ նա իւր ձեռքը
 Պարզում է անց կացովին —
 «Ողորմութիւն արէք, պարոն,
 Անտուն, անտէր աղքատին»:
 Զեզ, սերելիք, ասեմ ով էր
 Այս խղճալի աղքատը,
 Այն ըստումը ոտարոբիկ
 Կտնդնած, ժամի գռնումը.
 Հաստ ժամանակ գեռ չէ անցել,
 Ելք նա փառքով ու պատուվ
 Ման էր գալիս փողոցներում
 Իւր սեպհական կառքելով.
 Այժմ, վախով նա իւր ձեռքը
 Պարզում է անց կացովին —
 «Ողորմութիւն արէք, պարոն,
 Անտուն, անտէր աղքատին»:
 Մինչ թատրոնում յակոնվում էր
 Մինչ խաղում էր հանդիսում,
 Դզրգում էր թէատրոնը,
 Նա դամինիք շատ էր հնձում.
 Ժողովութիւն էր հաւաքում
 Մօս թատրոնի պատշգամին,

Զէր կշամնում նայել նորա
 Քնքով, չքնազ երեսին.
 Այժմ նորան չեն ձանաշում,
 Մոռացել են բընաւին —
 «Ողորմութիւն արէք, պարոն,
 Անտուն, անտէր աղքատին»:
 Ամենայն օր նորա գռնում
 Կտնդնած էին շատ կառքեր.
 Միշտ հաջկեսովթ, ընթրիք, գինի,
 Նուազարան ու տաղեր.
 Ամենայն օք ցանկանում էր
 Լինի նորան բարեկամ.
 Ամենայն ժամ նորան բաց էր
 Շուալ քսակը մեծատան.
 Այժմ զրկված ամեն բանից,
 Զունի անգամ հացի գին —
 «Ողորմութիւն արէք, պարոն,
 Անտուն, անտէր աղքատին»:
 Ամենայն օր իւր մարմինը
 Անուշահոտ չըերով
 Լուանում էր, մազը սանրում
 Կրիալի սանրով.
 Նա հագնում էր բէհեզ, կերպաս,
 Դիսակ, թակի թանգագին.
 Նա չգետէր ինչ ասել է
 Արծաթի կարթութիւն.

Ալժմ անլուայ, մազերն արձակ,
 Զունի հագուստ թէև հին —
 «Ողորմութիւն արէք, պարմն,
 Անտուն անտէր աղքատին»:
 Նորա շքեղ ննջարանում
 Բնակվում էր Աստղիկը,
 Նորա որդին փայփակում էր
 Նորան ամբողջ գիշեր...
 Ախտաբորբոք երիտասարդք
 Խրեանց անձը երջանիկ
 Կը հաշուէին, թէ լինէին
 Նորա ձեռքում խաղալիք...
 Ալժմ փողոցում քնում է նո
 Խոնաւ պատերի տակին —
 «Ողորմութիւն արէք, պարմն,
 Անտուն, անտէր աղքատին»:
 Փամի գռնում նա կանգնած է,
 Աչքերը կոյ, վեզը ճուկ.
 Նորա նախկին բարեկամքը
 Չեն ասում նորան, «խղճուկ,
 Ե՞կ դու մեր մօտ, մեք կ'ամոքենք
 Քո վիճակի դառնութիւն».
 Կը թուլացնենք Ճակատագրեգ
 Խիստ հասուածի սաստկութիւն»:
 Նա տանում է տառապելով
 Այս սոսկալի վշտերին —

«Ողորմութիւն արէք, պարմն,
 Անտուն, անտէր աղքատին»,
 Կ — Առն Լիննենել (Միշայել Նորլենի կողման)

ՕՐՈՒՅՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Քընէ, քընէ, իմ հայրենիք,
 Իմ կաթողին Հայաստան,
 Ես քեզ ծը ծը կ'ասեմ մեղծիկ,
 Որ ըլ գարելիս անգումտն:
 Քանի գալեր այդ խոց քունք,
 Քեզ կաշկանգել, կապել է,
 Քընի սերմունք, ասես, Մորփէն,
 Լոկ քու վրսաւ թափիել է:
 Եւ ինչ զարմաննք, ազգ ու ազինք
 Միշտ լաւակամ քեզ համար,
 Քունքը վրդովել չուզելով՝
 Օրորում են անդադար:
 Քեզ... թուր ձեռք բռնած,
 Մասդ չի թողնում քեզի մօտ,
 Թէ մօտ եկան՝ դարձեալ չի փոլի՛,
 Ունի շատ ուսմբ, շատ վառօդ:

Ու աչքերդ չի խստաղեն
 Վառ շողերը արեգին՝
 Անթափանցիկ ու մեծ տապար
 Ունե բռնած իր ձեռքին:
 Կամ թէ անուշ քընիդ խաբան
 Չինին նաև քու որդիք,
 Բազառազէն պահապաններ
 Նոցա վրբայ կան հերիք:
 Թէ ձիւ բառնան՝ այն ժամանակ

 Ալդ պատճառաւ հէնց քո որդիք
 Եւ երկշու են, և զգաստ:
 Արդ՝ զու ննջէ ծանը քընով
 Ու մի զարթիւ շատ դարեր.
 Պարտքն աշխարհի զու տուել իս
 Կատարիւ ես շատ բաներ:
 Ունիս քաջեր (թէ և մեռած)
 Ունիս գրքեր անհամար,
 Սիրալի գործք քու զաւակաց
 Կանցնեն, կերթան գարէ դար:
 Աստուածախօս քու լեզուն է,
 Նոցդ վրբախօս երկսաւոս
 Նոյայ սեբունդք են քու որդիք,
 Գէհ, Հայաստան իմ, օր, օր:
 Երբեմն զու խիստ լաւ կանես
 (Այս քեզ խրատ իմ բարի,

Հաւատացիս, սրտով բաղձամ
 Ու այդ ձշիւ կատարիէ:
 Թէ սեպհական զաւակներիդ
 Տաս խրատներ մայրական
 Ու կործանած իրանց գահը
 Վերականգնել չի ջանան:
 Նուա շուտ զրկէ քարոզիչներ,
 Սևագլուխ, մըքաւոր,
 Ու յորդորենատպել նոցա,
 Թէկ սարուկ, բաւց անդորը:
 Խազադասէր կեանք քարոզեն,
 Մեծ մէծ յոյսեր երկնալին,
 Ազնիւ զգացմանց ցընորք տսեն,
 Անօդաւակտ բնաւին:
 Զի հասկանան վաղձան կենաց,
 Կոյլ են եկել՝ կոյք երթան,
 Կըօնքն էլ ինչպէս հարք կը մեկնեն
 Նոքա այնպէս հասկանան:
 Մաքուը կըօնն է, ասեն, պասը,
 Ժամուց տալը յարդոյ հարց
 Կուշտ ուտելը, Ճոխ ապրելը—
 Այս է վախճան մեր կենաց:
 Գիւրահաւան մեր Հայերը
 Բարի խրատք լըսելով՝
 Զեն վրդովէլ, ու քեղ կուտան
 Լաւ կշանալ խոր քընով:

ԳԵՇ, իմ պառաւ մայր Հայտառան,
Քընէ անոց ու անդոքք.
Այսպէս յաւէժ քեզ կը կարգան
Ազգ ու աղինք օր, օր, օր:

Ա. Տ - Պ. Պատրիառքուն:

Քուն էզեր, պալաս, աչքըդ խուփ արան,
Նախուն աչքերուդ քուն թող գայ վըրայ.
Օր օր օր պալաս, օր օր ու նանի,
Ի՞մ (այս անուն) ¹⁾ քունը կը տանի:
Օսկի խաչ վիզիդ՝ քեզի պահապան,
Նարօս կասպէլ է ծառէն աէքպապան:
Օր օր օր պալաս, օր օր ու նանի,
Ի՞մ (այս անունին) քունը կը տանի.
Մագի հելուններ կախել եմ ես ալ,
Նազար չես առնուլ, քուն էզեր, մի լալ.
Օր օր օր պալաս, օր օր ու նանի,
Ի՞մ (այս անունին) քունը կը տանի:
Աս քանի՞ մօքըդ անքուն աչքովը
Անցել է օրեր օրոցքիդ քովը:

Օր օր օր պալաս, օր օր ու նանի,
Ի՞մ (այս անունին) քունը կը տանի:

¹⁾ Զոր օրինակ, իմ Արամիս, Աղիսալիքիս և այլն:

Օրոցքըդ օրքիմ, օրով բոյ քաշիս,
Սըզկրտան ծանով սիրտը չի մաշիս:
Օր օր օր պալաս, օր օր ու նանի,
Ի՞մ (այս անունին) քունը կը տանի:
Դուն-ալ քուն էզեր, ինձի ալ քուն տուր,
Սուրբ Աստուածամայր (այս անունին) քուն
տուր:

Օր օր օր պալաս, օր օր ու նանի,
Ի՞մ (այս անունին) քունը կը տանի:

ՕՏՈՐՈՒՀԻ ԵՒ ՀԱՅ ԵՐԻՑԱՍԱՐԻ

Օտարուհին ինձ ասաց «Հէ՛ր ես լոլիս, արցունքը
Հեղեղի պէս ինչո՞ւ են ուսոգում՝ քու աչքունքը, (գր,
Քու արամութեան ճար ունիմ, կը փարատեմ քու դար-
թըշն վրայ չեն տեսնում փայլած շուշանն ու վարդը:
Զուը մի՛ ջանար, սիրական, իմ գարգը չես փարատիլ,
Հոգիս հոգսկց, ցաւերեց չես փեկել, չես աղատիլ,
Թողլ իմ աչքեց հեղեղայ արտասունքի աղբիւրը,
Արտասունքն է լըւանում սրբակ խոր խոր ցաւերը:
Օտարուհին ինձ ասաց «Տի՛ս հասել է գարունքը,
Դաշտերի մէջ ըացուել են հազարերանդ ծաղկունքը,
Իջնելք դաշտը ող քաշենք, ծաղկունք քանէ փունջ
փլնջէ,
Հայլենիքիդ կարօնն առ, որ թալիծ քեզ չի տանչէ»:

Հայրենիքիս կարօտը ձեզ զաշտերից չեմ առնիւ,
Սառ հետիսում երկինքը հայտառանի չեմ տեսնիւ,
Ուր բեր պատիկ ցոլուն են արեգակի շողերը,
Կենառու է, անձրեց, մեղքածին են ցոփերը:
Օտարուհին ինձ ասաց «մասացիք քու հայրենիք,
Քու հայրենին այնակը է, ուր սիրում են քեզ մար-
գեկ»¹⁾
Տես արենի, նա պայծառ չէ շողջողում հիւսում.
Հայտառանը կորել է, խեղճ, զու ցընաքը ևս ուզում:
Ուստին, սուս քո զբայցքը, հայտառանը չէ կորած,
Նա այնակը է, ուր եվբատու Տեղբան են զըկուած,
Ուր Երասիլ մըրմունջով յուզած չու թի է, զըկուած,
Ուր Մատիսի գաղաթը ամորերից ցած է նայում,
Ուր Փայլում է արեզը եթ կուսական շաղերով
Ուր ջըռում է երկինքը երկերն զով ցովերով
Ուր որ չեկայ բորիսա, չի կայ շեմուն ու խորշակ.
Օդը շունչ է հըեշտակի, ջուրը մեզը է անուշակ...
Հայտառանը կայ... աւաշի, լսապանացած, ամայի,
Եւ կը ծաղկի, երբ նորից ծըծէ քըրտինը հայի...
Նորա ստինքը յամառ է, չի կերակրում օտարին,
Օտարն խարուած ասումէ չշիջաւ ասալը հայերի».
Բայց ի՞նչ, զու չես հասկանալ իմ որսամաշ գարզերը.
Մի՛ չահնար, ինձ չին սիստիլ թըշեր փայլուն վար-
գերը:

1) Ինչպէս լատիներէն ասած կա. ubi bene, ibi patria.

Իմ արտմութեան ցաւ ակից խանդակակաթ զըկելով,
Օտարուհին ինձ արւաւ զաւաթը լի զնիով,
Երկնախապոյտ աշեցը անժարթ աշերիս յառած,
Լազ ու ժըտիս երկուն՝ նա մեզմ ձէնով ինձ ասաց,
«Պրմն՝ զինի, պատանի, ՚ի յիշառակ այն երեխն,
«Որ սրտամաշ կարօտով կոչւամ ևս քու հայրենին,
«Պարզի՝ աշնիւ նակատըզ, զւաթացիք, ոզի աս,
«Յուսակուուր այդ գէմբով խընովի մի՛ ձե անար,
«Զիւնաթազ ու կիսամեռ զաշարը դարինացին շնչից
«Չե՞ն ըսթափում և յառնում մահականին խոր քը-
նից,

«Ելլը ծալումէ արել միսայլը չի համգում,
«Մեռած բնութիւնն զէպի նոր կեանքը նա չի
վըրածում:
«Դի՞ն, պատանի, քաջ եղիր, խըմէ զինի, երգ երգէ,
«Տերն է որչոց ոգհական, նա քու ազգին էլ կը փրկէ»:
Ու. Տ—Գ. Պատմանեան:



*Apparatus
for
the
use
of
the
Microscope*

«Ազգային գրադարան



NL0349797



Thes 40 4.